

ՆՈՐ ՇՐՋԱՆ  
Ե. ՏԱՐԻ

1931 - ՕԳՈՍՏՈՒ  
ԹԻՒ 8

# Ս Ի Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱՎԱ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԳՈՅԱԿԱՆԱԿԱՆ ՃՐԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՊԱՏՐԻԿՐԵՎՈՒԹՅՈՒՆ

## ՔՈՅ. ՅՆԴԱԿԱՆԻ ԹԻՒՆ

<b>ԽՄԲԱԳՐԱԿԱՆ</b>		Երես
— Կարողիկոսական Հնաւորքնան Մտափն.		225
<b>ԿՐՈՆԱԿԱՆ</b>		
— Պարագմունք ի Ս. Դիրք Եռու Խակացունիք Փառք ի բարձրացն Աւանձոյ.	Ե. Յ. Մ.	229
<b>ԲԱՆԱՍԻՐԵԴԾՈՒԱՆ</b>		
— Տեեպիտա.	Բրգլ. Բ. Ե. Գ.	232
— Պալատաճ.	Արևին Երկար	232
— Առ Հանգչի.	Յակով Դպիր	233
<b>ՊԱՏՄԱԿԱՆ</b>		
— Պատմութիւն Երուսաղեմի.	Յ. Քիւրենան	234
<b>ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ</b>		
— Մխիթար Այրիվանեցի Նոր սպիտ Արծանագրութիւն և եւելեր. Դարեզին Արժես. Յովսեփինաց	237	
— Դարձեալ Հայերէնի Հացեր.	Խ. Պ. Քարսաշ	240
— Տոմուրական.	Ա. Մ. Տեր Գրիգորիան	243
Քոյքն ու Եղբայր.	Գ. Մ.	245
Խունկը.	Լուսաւար	249
<b>ՄԱՏԵՆԱԿՈՍՄԱԿԱՆ</b>		
— «Մատենագրական Հետազօտութիւններ». Միոն Վրդ. Մանուկյան	251	
Սիսնի Լուսաբանութիւններ.		254
<b>Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԻՆ</b> — Ընտեալ - Պատրիարքին Ընտուրեան Հաստատութիւնը. — Թարգմանչաց Տօնք. — Դպրոցական Քննութիւններ. — Ամավեցի Հանդէս. — Վարդապահի Տօնք. — Կիւլպէնկան Մատենագրական. — Մեջի Լարախաղաց մը Երուսաղեմի մէջ. — Պատօնական».		254

The SION an Armenian Monthly of Religion  
Printed in JERUSALEM - PALESTINE

# ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿԵՍԱՐԻՈՅ ԳԱԻԱՐԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ

## ՀԱՅ ԲԱՆԱՍԵՐՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

Կեսարիոյ եւ Շրջակայից Հայրենակցական Միութեան Գահիրէի Վարչութիւնը՝ Նախանձախնդիր հայ մշակոյթի պահպանման եւ յաջորդ սերունդներու փոխանցման՝ Ներկայիւս հրաւեր կը կարդայ հայ բանասէրներուն, ուսումնասիրել և զրի տոնել՝

Ա. Հայ Կեսարիոյ պատմական անցեալը — Կեսարահայութեան ծագումը:

Բ. Կեսարիոյ և Շրջակայ գիւղերու բարքերն ու սովորոյթները:

Գ. Հայախօս շրջաններու բարբառի մասին ծանօթութիւններ:

Դ. Տեղեկութիւններ՝ Կեսարացի հայ Աշուղներու կեանքին և գործերու մասին:

Ե. Արուեստներ և մշակոյթ:

Զ. Արթական հիմնարկութիւններ եւ պիճակագրական տեղեկութիւններ:

Է. Կըթական մշակներ և ազատ արուեստի հետեւղ աչքառու դէմքեր և անուանի հրապարակագիրներ:

Ծ. Քաղաքական կուսակցութիւններ և բարեգործական և այլ Միութիւններ:

Ժ. Ցարանուանութիւնները Կեսարիոյ մէջ:

ԺԱ. Թուրք և այլ պետութեանց ծառայութեան մէջ գտնուած բարձրաստիճան Կեսարացիներու, ինչպէս նաև արտասահմանի մէջ բարձր դիրքերու արժանացած Կեսարացի եւ կամ Կեսարացի ծնողքէ սերած անձնաւորութեանց մասին կենսագրական տեղեկութիւններ:

Մէկ խօսքով բովանդակ Հայ-Կեսարիոյ գաւառին ամփոփ մէկ պատմութիւնը:

Վարչութիւնս յատկապէս այս գործին համար պիտի կազմէ հայ պատմութեան եւ գրականութեան հմուտ երեք հոգիէ բազկացեալ Ցանձնախումբ մը Գահիրէի մէջ, որուն գնահատութեան արժանացած երկասիրութիւններէն Ա. ը պիտի ստանայ 2000. Բ. ը 1000. իսկ Գ. ը 500 ֆրանսական ֆրանք պարգև:

Ցառաջիկայ թիւրիմացութիւններէ խուսափելու համար ըսենք թէ՝ գնահատութեան արժանացած Բ. եւ Գ. երկասիրութիւններէ գլուխներ վերցնելով առաջինը աւելի եւս ճոխացնելու իրաւունքը պիտի ունենայ Վարչութիւնը:

Տպագրութեան ծախսը պիտի հոգայ Կեսարիոյ եւ Շրջակայից Հայրենակցական Միութեան Գահիրէի Վարչութիւնը: Տպուած զիրքերէն ալ 10ական օրինակ պիտի յատկացուին հեղինակներուն:

Չեռագիրները, ինչպէս նաև գրքին բովանդակութեան հետ աղերս ունեցող պատկերները, պէտք է լրկուին Ցանձնախումբի անունին, առանց ստորագրութեան, միայն ծածկանունով. իսկ հեղինակներ լրենց անուն մականուն եւ հասցէն պարտին դրկել զատ պահարանով:

Չեռագիրները պէտք է հասնին ամենառուշը մինչեւ յառաջիկայ 1932 Մայիսի վերջը:

Ի դիմաց Կեսարիոյ և Շրջակայից Հայրենակցական  
Միութեան Գահիրէի Վարչութեան՝

8, Յուլիս 1931

Գահիրէ:

(Անիք)

Հասցէ:

Ատենադպիր

Ատենապիտ

ՄԱՆՈՒԿԻԼ ԳԼՈՒԽԵԱՆ

ԲԻՒԶԱԿԻ ԹԵՐԵԶԵԱՆ

Union des Compatriotes de Césarée et des Environs

B. P. No. 210 Le Caire (Egypte)

# ՍԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ե. ՏԱՐԻ—ՆՈՐ ՇՐՋԱՆ

1931-ՕԳՈՍՏՈՒ

Թիվ 8

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Կաթողիկոսական ընտրութեան փշոտ հարցը, որ հետզհետէ կը հիննայ՝ առանց սակայն իր կարևորութենէն և այժմէականութենէն բան մը կորսնցնելու, իր ամէն կողմերով ծանօթ է արդէն մեր Եկեղեցւոյ զաւակներուն։ Զէ, ծանօթ միայն չէ, այլ Եկեղեցական կրօնական մարզին մէջ վստահ ենք թէ ամէնէն աւելի մտահոգութիւն պատճառող ինդիրն է ան։ Վասնզի բացայատ է թէ առանց Եպիսկոպոսապետին Եկեղեցին չի կրնար միացեալ ճակատով յառաջընթացութիւն մ'ունենալ. բան մը՝ որ այնքան ցանկալի է իրենց Տիրոջ և անոր հարսին, Մայրենի Եկեղեցւոյն սիրովը վառւող ազնիւ հոգիներու համար. այժմ մանաւանդ՝ երբ Հայաստանեայց պաշտելի Եկեղեցին ներքին և արտաքին թշնամիներով շրջապատուած՝ աւելի քան երբեք պէտք ունի բանակային սարքաւորումով մը իր հոգևոր վերելքին ճամբան հարթելու։

1925-ի չափ կանուխ թուականի մը՝ հոգելոյս Հայրապետը հաստատած էր կազմուած կանոնազիր մը։ Յաջորդ տարին կարևոր կեղրոններ ուղարկուեցան այդ կանոնազրէն օրինակներ։ Հայրապետին վախճանումէն մօտ երկու ամիս ետք, 1930 յուլիս 3-ին, Գեր. Հոգ. Խորհուրդի կողմէ հրահանգուեցաւ կազմուած կանոնազրի համաձայն պատգամաւորներու ընտրութիւնը կատարել, նշանակելով թէ Հայաստանի կառավարութեան բերանացի հաւանութիւնը առնուած է՝ աշնան ընտրութեան կատարման համար, եւ թէ զրաւոր արտօնութիւնն ալ պիտի չուշանայ։ Արդարե զրաւոր այդ արտօնութիւնը, բազկացեալ չորս պարբերութիւններէ, չուշացաւ. բայց ի՞նչ արտօնութիւն։ Հայաստանի կառավարութիւնը իր իրաւասութեան ներքեւ եղող դիւրութիւնները ընծայելու հաւաստիքը թէ կուտար, բայց կը յայտարարէր թէ «Համազումարների կազմակերպութեան ապահովումը» և պատգամաւորներու Միութեան սահմաններէն ներս մուտքի արտօնութիւնը կը վերաբերէր «Դաշնակից Հանրապետութիւնների սուվերեն իրաւասութեան»։ Այսուհանդերձ սակայն՝ Գ. Հ. Խորհուրդը Հայաստանի կառավարութեան արտօնազրին լաւատես մեկնութիւն մը տուաւ

ՀՅ-05-8

և ըստ այնմ ալ յուլիս 18 թուականով շրջաբերականներ հասան «բոլոր թեժակալ առաջնորդներին» :

Անկէ ետք ձայն մ'ելաւ, որով աշնան ընտրութիւնը դարնան կը յետաձգուէր :

Ու յետոյ՝ ցաւ է անշուշտ ըսել՝ թէ այդ բոլորին հետեւեցաւ անհաճոյ եւ յուսաբեկ լուսութիւն մը, եւ հակառակ եկեղեցւոյ բաղձանքին եւ պէտքին՝ ընարութիւնը դեռ կ'ուշանայ և անոր երբին եւ ինչպէսին մասին ունէ աստիճանի ստուգութիւն բարդ անորոշութեան մը մէջ կը սուզի կը կորաւի, — հոգ չէ թէ վեհափառ Հայրապետին վախճանումէն ասդին քանի մ'ամիսներով աւելի տարի մ'անցած ըլլայ, և երևութապէս անյազթելի ունէ գժուարութիւն մը եղած կամ յայտնապէս մէջտեղ դրուած չըլլայ ընտրութիւնը կայացնելու :

Այն եռանդն ու փոյթը, սակայն, զոր Եկեղեցին ցուցուց արտասահմանի մէջ երր առաջին առթիւ ստացաւ հրահանզը Ա. Էջմիածնէն՝ երեան բերաւ արդէն այն նախանձախնդրութիւնը՝ զոր Հայ Քրիստոնեան ունի հանդէպ իր Մայր Աթոռուն, ։ Կարժեցաւ և շտապեց ան՝ զործադրելու ստացուած հրահանզը, ընտրեց իր պատգամաւորները, որոշեց իր գիրքը՝ աւելի կամ պակաս չափով՝ բարեկարգութեան հարցին շուրջ, և պատրաստուեցաւ քայլ առնելու :

Բայց ի զուր, տարբեր եղած ըլլալ կ'երեկի նախախնամութեան ծրագիրը՝ Ա՛չ մէկ ատեն եռանդը լոկ բաւական եղած է կարևոր ունէ զործ ի զուրի հանելու :

Եւ ինքնին արդէն խարակներու և աւազուտքի մէջ բռնուած զործը՝ ձախորդ ելոյթի մը երեսէն աւելի խրեցաւ մնաց, Կ'ակնարկենք «Ազատ Եկեղեցականներ»ու — եթէ երբեք այս երկու նուիրական բառերը հնար է նոյնիսկ չակերտելով մակդրել խաւարամիտ մարդոց — սատանայական ելոյթին, զոր հրապարակեցին անոնք՝ ինչպէս ծանօթ է ամենուն, մարտ ամսուն, այս տարի :

Անլուր լուսանքներ և կեղծ համայնավարութեան լծորդուած կեղծ ու հերետիկոսական քրիստոնէութիւն մը համգէպ այն Աթոռուն՝ որ ամէն հայ քըրիստոնէի սրտին մէջ ամէնէն բարձր տեղը զրաւած է — այս է ահա ինչ որ ունին և ունեցած են այսպէս կոչուած «Ազատ Եկեղեցականներ»ը իրենց խլորտելէն ասդին մինչև այսօր :

Կոչը զոր հրատարակեցին «Ազատ Եկեղեցականներ»ը իրենց համայնքներուն ուղղեալ՝ (զիտէին թէ ովքե՛ր միայն պիտի մտիկ ընէին իրենց ամրարըշտութիւններուն)՝ ինքնին պերճախօս է զայն ստորագրուներուն զաղափարաբանութեան մնանկութիւնը երեան բերելու : Մայրէ ծայր կեղծիք և հեթանոսութիւն : Կոչը արդէն երկու ամսուան խնդիր է, և ծանօթ՝ հաւանաբար մեր ընթերցողներուն : Զայն այստեղ վերլուծելու միտք չունինք . այդքան ուշադրութեան արժանի ալ չէ արդէն :

Նշենք միայն «Ազատ Եկեղեցականներ»ու զործունէութեան շարժառիթը և մոլորութիւնները : Վասնզի անձերու նկարագիրը երկրորդական կարևորութիւն ունի ինքնին : Հերետիկոսնե՛ր եղած են՝ Եկեղեցւոյ թշնամիներ՝ որոնք մեծ առաքինութիւն ունեցած են և երբեմն վկայուած : Դատախազին յուսութիւնը դատին արդարութեան դէմ փաստ մը չի կընար ըլլալ երբեք, ոչ ալ անոր առաքինութիւնը՝ դատին ի նպաստ : Ուստի երկրորդական ինդիր է այն թէ ի՞նչ

142-37  
(620-66)

տեսակ մարդիկ են կամ եղած են Մելեան և Բենիկ, որ խմբակի մը նշանաւորներն են սոսկի Այդ խորչելի մոլորութեանց և անմաքուր շարժառիթներու շահմարանն է մանաւանդ «Ազատ Եկեղեցի» թերթին հաւաքածոն, որ ցուցադրուած է արդեն վաղուց, մէկուկէս հազարամեակ առաջ, այնքան խիստ և գործի կերպով Եկեղեցւոյն կողմէ նզովուած ձախ-արիստականութիւն մը, նըման անոր՝ որ կը ծագէի այսօր Եւրոպայի եւ Ամերիկայի եւ անոնցմէ ածանցուած և Արևելքի հովին վրայ անկուած կարգ մը բողոքական աղանդներուն մէջ :

Միւս կողմէ այդ մարդիկը — «Ազատ Եկեղեցականներ»ը — աւելի ևս կը թաթաւին այն մոլորանքին մէջ՝ որով կ'ամբաստանեն իրենց մեծաւորները. այն է՝ Եկեղեցին քաղաքական գործիք դարձնել, շահազործելով անոր աստ-ռւածային հեղինակութիւնը :

Ինչ որ հայ հաւատացեալը պէտք չէ մոռնայ՝ սա՛ է թէ Եկեղեցին մաքը բութիւնը և կոչումը անխառն պահելու համար հարկ է սկսիլ բաց պայքարի՝ «ազատ Եկեղեցականներու» նման դատարկաբաններուն գէմ, որոնցմէ, աւա՛զ, տարբեր անուններով բայց միևնույն դերով և իսկութեամբ՝ կը վիստան արտասահմանի մէջ ալ:

Մեր Տիրոջ Քրիստոսի ուժը, եթէ միայն զինուինք անով՝ իր յաղթա-  
նակովը կարող է փոշիի վերածել անոնց բոլոր կործանարար զործունէութեանց  
արդիւնքները:

Դառնալով կաթողիկոսական ընտրութեան իմադրին՝ պէտք է ըսել թէ դատարկ բան է նստիլ և ընտրութեան ձախողութեանը համար Հայաստանի Կառավարութիւնը բամբասել։ Ծուռ դիրք է կենալ և սպասել որ Հայաստանի Կառավարութիւնը Եկեղեցւոյն հետ վարուի այնպէս՝ ինչպէս, զոր օրինակ, Անդիշական Կառավարութիւնը կը վարուի իր Եկեղեցին հետ։ Խորհրդային իշխանութեանց համար կրօնքը պաշտօնապէս դրյութիւն չունի։ Հետեւապէս ան իր երկրին մէջ կատարուած ամէն զործառնութիւն քաղաքական ակնոցով և չափանիշով կը դիտէ։ Ուրիշ կերպ չի կրնար ընել՝ որչափ ատեն որ անիկա է ա՛յն ինչ որ է։

Ճիշտ այս պատճառով է՝ որ Հայաստանի կառավարութիւնը իր դիտակէտէն տարբերութիւն չի դներ և միաձնի և անոր իշխանութեան դէմ հետողներու միջև։ Բացորոշ և անկեզծ կերպով արտայայտած եղաւ ան իր ընդհանուր ուղղութիւնը՝ պետական պաշտօնաթերթին մէջ Politicos-ի ծանօթ յօդուածը հրատարակելով։ Աղաս Եկեղեցականներու դէմ։ Այդ արտայայտութեան մէջ ընաւ տեղի չկայ գերասանութիւն փնտոելու և մատի փաթթելիք ենթադրութիւններ որպալու։ Հայաստանի համայնավարութիւնը հայկական հարց չէ, այլ համաշխարհայիննին մէկ մասը. հարկ է մտահան շընել ասիկա։

Կը մնայ ուրեմն՝ շիտկէ շիտակ ընդունիլ բիրտ իրականութիւնը և հաշտուիլ անոր հետ. հաշտուիլ ո՛չ թէ խորհրդային կեցուածքին հետ՝ այլ անոր կարծր իրողութիւն մը եղած ըլլալուն հետ, և ըստ այնմ ճշգել մեր գիրքն եւ ուղին: Պէտք է միանզամ ընդ միշտ ի բաց վանել կէս-պետականութեան այն ցնորքները, որոնք տակաւին զիտակցարար կամ անզիտակցարար կը պըտան կարգ մը միտքերու մէջ:

Եկեղեցին, այս՝ իրեւ հաստոյթ մը որ ապրիլ կը սորվեցնէ՝ իր դիրքը ունի ամէն ընկերային գրութիւններու հանդէպ. բայց պէտք է խորշի՛, իր ըև հաւաքական մարմին, անոնց հովանիին տակ պատսպարուելու զաղափարէն, ի՞նչ ալ ըլլան անոնք, համայնավար կամ ֆաշիստ, հանրապետական կամ արքայական։ Եւ այս հնար է միայն՝ բացարձակ անջատման զաղափարը որդեղ զրելով, առանց մոռնալու թէ Եկեղեցին ինին իր մէջ աւելի քան պետական է, ունենալով զինորական վարչութեան բոլորովին նման աստուածապետական վարչական դրութիւն մը։

Հարկ է դառնալ վիճակին այն օրերուն երբ, Մեծն Կոստանդիանոսէն առաջ, Եկեղեցին ապրեցաւ ամբողջ երեք դարեր ինքն իրմով միայն՝ բայց ընկերութեան մէջ ո՛ւժ մը հսկայական, հալածուած շարունակ՝ բայց աւելի եւս զօրեղ, աւելի՝ ևս կենսունակ և հետզհետէ ա՛լ աւելի մօտ իր յաղթանակին....

Եղրակացնենք։ Ըստրութեան ցայժմ անյաջողութիւնը, «Ազատ Եկեղեցական»ներու ելոյթին պարզած հանգամանքները, Հայաստանի Կառավարութեան դիրքը և անոր պատճառները, ևայն, այս բոլորը ի՞նչ կ'ըսեն մեզի. ո՞ւր պիտի վինտունք վէրքը այս կացութեան մէջ։

Որոշ է ասոնց պատսպանը և ինքնին բացայայտ։

Բայց մեր հսազանդութիւնը հանդէպ Մայր Աթոռին և անոր հանգուցեալ Պետին հրամաններուն, մեր վրայ ուխտի պարտաւորութիւն կը դնեն լոել։

Սաշափն ըսենք՝ որ եղած ներկայ կարգադրութեանց հիման վրայ՝ հնար չի թուիր որ Եկեղեցական Համագումարի ճամբուն վրայի խոչընդուները վերնան, եւ անկեղծ քրիստոնեայ հայերու իրենց Եկեղեցւոյն հանդէպ սա՛ ժամանակներուն տածած բաղձանքները իրականանան. . . :

Կ'աւելցնենք նաև. Մայր Աթոռը տարիներով թափուր և անշուք ատենաներ ունեցած է։ Բայց անկման այդ շրջանները անոր մէջ ներքնական եւ բարոյական արժէքն ու ուժը չեն նաեւմացուցած մեր Եկեղեցին համար։ Մայր Աթոռը քարերէն ու մարդերէն վեր բան մըն է։ Օ՛ն ուրեմն, յուսազբուելու ո՛չ մէկ պատճառ։ Տէրը մի՛տ զօրավիզ կ'ըլլայ, խոնարհները կը բարձրացնէ և կը զօրացնէ, երէ միայն նուիրութիւնը իրեն։

Աստուծմէ բարին, Ան միայն զիտէ լաւազոյնը տնօրինել։

S. Վ.



## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Ի Ս. ԳԻՐՍ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Քննեցիք զի՞րու: (ՅՀ 5, 39.)

Զ.

ՓԱՌ-Ի ԲԱՐՁՐՈՒՆՍ ԱՍՏՈՒԾՈՅ:

Մ.— Նոյնպէս եւ Յիսուս Քրիստոս է Տէր խաղաղութեան (ԹԽ 3, 16), որ նա է խաղաղութիւն մերը (Եփ 2, 14), որ «Ակնաւուարաննաց խաղաղութիւն» ամեննեցուն (Եփ 2, 17), եւ որոյ վարդապետութիւնն է «աւետարան խաղաղութեան» (Եփ 6, 15). հուսկ ուրեմն նա ինքն է՝ որ իբրեւ քաւիչ եւ հաշտարար ընդ մէջ Աստուծոյ եւ մարդկան՝ արար խաղաղութիւն արեամբ խաչին իւրօյ (Կղ 1, 20. Հռ 5, 844. Եփ 2, 14 հ.): Հաւատա՞ս այսմիկ:

Հ.— Այո՛, բարեկամ, հաւատամ յամենայն անձնէ իմմէ եւ յամենայն սրտէ իմմէ:

Մ.— Դարձեալ, ո՞չ ապաքէն Յիսուս պարողէր զաւետանն արխյուրեան (Մթ 4, 23: 9, 35 եւ բազում ուրեք ի Ն. Կ.), եւ հիմնեց հաստատեց զարգայուրինն Աստուծոյ կամ երկիից (Մթ 6, 33: 13, 24 եւ յայլ բազում տեղիս), եւ որոյ վարդապետութեան զլիսաւոր յայտարար նշանակիք եւ էական սկզբունք բովանդակեալ են ի շարողն յերին (Մթ զլ. 5-7 եւ զլ. 13), զորս Պաւուզոս Առաքեալ ճշդիւ գտակաւ եւ զիսուլապէս համառօտելով սահմանէ այսպէս՝ «Զի ոչ է արխյուրինն Աստուծոյ կերակուր եւ ըմպելի», այլ՝ արդարուրին ի խաղաղուրին եւ խնդորին ի Հոգին Սուրբ» (Հռ 14, 17): — Ըստ այսմ մարթ է ասել՝ թէ մարդոյս համար զերազյն բարին՝ Աստուծոյ արխյուրինն է, այսինքն՝ ի ձեռն Յիսուսի հաստատեալ աստուածեղէն կարգաւորութիւն իրաց, որք յԱստուծոյ անդստին ի յաւիտենից սահմանեալ, Քրիստոսի մահուամբ հիմնեալ են, եւ Սուրբ Հոգևով արդեամբք կատարին: Եւ միանգամայն ասել, սրբութիւն եւ երանութիւնն համօրէն մարդկութեան, կամ ազգի մարդկան, ի ծառայու-

թեան Աստուծոյ (Եփ 1, 3-12. Փառ 2, 15. Կղ 1, 22. 2 Պտ 3, 14):

Հ.— Հաւանիմ եւ ես. միայն թէ պատեհէ և ասուէն հարցանել՝ թէ զիա՞րդ մեկնելի է Յիսուսի խօսքն թէ՝ «Մի՛ համարիք եթէ եկի արկանել խաղաղութիւն յերկիր. ոչ եկի արկանել խաղաղութիւն, այլ՝ սուր» (Մթ 10, 34), կամ որպէս ասէ այլուր՝ «Համարիք եթէ խաղաղութիւն եկի տալ յերկիր. ո՛չ, ասեմ ձեզ, այլ բաժինս» (Կղ 12, 51):

Մ.— Այդ խօսքն ասաց Յիսուս նշանակելով զհողեկան, բարոյական եւ մտաւորական յուզմունս եւ խոսութիւնս, ըղհակառակութիւնս եւ զերկազառակութիւնըս, զորս ի հարկէ եւ անվրէպ յարուցանելոց էր Քրիստոնէական հաւատաց քարոզութիւնն ի մէջ հեթանոս աշխարհի, որպէս եւ նա ինքն Յիսուս մեկնէ ասելով թէ՝ «Բանդի եկի քակել զայը ի հօրէ իւրմէ, եւ զզուստը ի մօրէ իւրմէ, եւ զհարսն ի կեսրէ իւրմէ. եւ թշնամիք առն՝ ընտանիք իւրօ» (Մթ 10, 35 հ.). կամ՝ «Զի եղիցին յայսմ հետէ հինգ ի տան միում բաժանեալք» եւն. (Կղ 12, 52 հ.): Որպէս եւ արգէն կանխաւ գուշակած էր Արմէոլի ծերունին ասելով ցՄարիամ՝ «Ահա սա մասուկն Յիսուս» կայ ի գլորումն եւ ի կանգնումն բազմաց ի մէջ հսրայելի, եւ ի նշան հակառակութեան» (Կղ 2, 34):

Հ.— Ապաքէն ըստ իմիք հաւանիցուցիչ է բացատրութիւնդ. սակայն եւ այնպէս չզօրէ միով լուսաւորել միտքս եւ տարակուսանքս փարատել: — Խաղաղութիւնն ընդէ՛ր ընդհանրական և ամենայն ուրեք քչէ:

Մ.— Թոյլ արա՛ ինձ շարունակել:

Յիշեցի թէ Յիսուս քարոզէր եւ աւետարանէր զարքայութիւնն Աստուծոյ. եւ իւր քարոզութիւնն նոյն ինքն իսկ խաղաղութեան աւետարանն էր: Իւր ողջոյնն էր՝ «խաղաղութիւն ընդ ձեզ» (Կղ 24, 36), եւ արձակելոյ բանաձեւն՝ «երթ ի խաղաղութիւն» (Մկ 5, 34 եւ այլուր). եւ յորժամ հրաժեշտ տայը աշակերտաց՝ իւր խօսքն էր՝ «խաղաղութիւն թողում ձեզ, զիսաղաղութիւն զիմ տամ ձեզ», բայց կը յարէ՝ «ոչ օրպէս աշխարհս տայ, տամ ես ձեզ» (ՅՀ 14, 27), վասն զի խաղաղութիւնն զոր աշխարհս ընծայէ՝ պատիր է եւ խարեալ. վասն որոյ կանխաւ կը զզուշացուցանէ:

զաշակերտութէ՝ «յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք», միանգամայն քաջալերեւով զնսսա այնու թէ՝ որպէս նա ինքն յաղթեց աշխարհի, եւ նորին եւս կարտղ պիտի լինին տոկալ եւ յաղթել տառապանաց, նեղութեանց եւ փորձանաց աշխարհիս, եւ այդ՝ միայն խաղաղութիւն ունեւով ընդ իւրեանց երկնաւոր Վարդապետին (ՅՀ 16, 33): Ապա ուրեմն ի ձեռն Յիսուսի եւեթ հնոր է մարդոյ խաղաղութիւն ունել առ Աստուած, ըստ որում զրէ Պաւլոս Առաքեալ՝ «խաղաղութիւն կալցուք առ Աստուած ի ձեռն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (Հռ. 5, 1): Արժան է յաւելուլ եւ զայս՝ թէ Առաքեալք զայլեւայլ թուղթս իւրեանց խաղաղութեան ողջունիւ կը սկսանին (զ. օր. Հռ. 1, 7: 1 կր. 1, 3: 2 կր. 1, 2: Գր. 1, 3: Եփ. 1, 2: Փալ. 1, 2: Կր. 1, 2: 1 Թռ. 1, 2: 2 Թռ. 1, 2: 1 Տմ. 1, 2: 2 Տմ. 1, 2: Տմ. 1, 4: Փմ. 3: 1 Պտ. 1, 2: 2 Պտ. 1, 2: 2 Ցհ. 3: Ցհ. 2: Ցտ. 1, 4), եւ խաղաղութիւն մազթելով ընթերցողաց՝ ի զլուխ կը հանեն (Հռ. 15, 13. 33: 2 կր. 13, 11: Եփ. 6, 23: 1 Թռ. 5, 23: 2 Թռ. 3, 16: 1 Պտ. 5, 14: 3 Ցհ. 15): — Առհաւասի՛կ, բարեկամ, ընդ հանուր Ս. Գիրս Ն. կ. խաղաղութիւն կը քարոզուի, ամենայն ուրեք խաղաղութեան օրհնութիւնք կ'ընծայուին:

Հ.— Հանդերձ այսու ամենայնիւ բուն առեղծուածն հրեշտակային երգոյն կը մնայ անլոյծ:

Մ.— Առ այժմ սակաւիկ մի եւս երկայնամիտ լեր. ապա խելամուտ կը լինիս, և միտքդ կը լուսաւորուի: — Դու անշուշտ կը հաւատաս «Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչեւ զմրդին իւր միամին ետ . . . զի փրկեսցի աշխարհ նովաւ», եւ զարձեալ թէ՝ «լոյս հին յաշխարհ, եւ սիրեցին մարդիկ զիստար առաւել քան զլոյս» (ՅՀ 3, 16 հհ.), եւ թէ Յիսուս Քրիստոս «Էր լոյսն ճշմարիտ», որ «յիւրսն եին, եւ իւրքն զնա ոչ ընկալան» . . .

Հ.— Այո՛, «իսկ որք ընկալանն զնա՝ իտ նոցա իշխանութիւն որդիս Աստուածոյ լինել որոց հաւատացեն յանուն նորան (ՅՀ 1, 9 հհ.). զիտակ իսկ եմ այսմ ամենայնի:

Մ.— Գոհ եմ զի զիտես, ապա ուրեմն ուշ գիր. ո՞չ ապաքէն ասէ Գիր՝ «Բան-

զի երեւեցաւ չնորհն Աստուածոյ փրկիչ ամենայն մարդկան» (Տա 2, 11) . . . Հ.— Այո՛, ճիշդ է. արդ՝ զի՞նչ կամիս զհետ բերել:

Մ.— Կամիմ ցուցանել թէ հետեւարք խաղաղութիւնն եւս չնորհք մի էք՝ որի ձեռն Յիսուսի Փրկչին պարզեւեցան համարէն մարդկան, իսկ մարդիկ առանց երկմատութեան ազտա են զայդ չնորհ ընդունելոյ կամ մերժելոյ, քանզի ընտրութեան կարողութիւնն ունին:

Հ.— Բատ այսմ մարդոյս անձնիչնան կամաց թողուած է ընդունելութիւն կամ ընդունելութիւն խաղաղութեան:

Մ.— Անշուշտ. զի, առանց ամենայն հակառակութեան, արժանաւորաց եւեթ սեպհական է խաղաղութիւնն. այնոցիկ որք գնան «արժանի Տեառն յամենայն հաճութեան, յամենայն զործս բարութեամբն Աստուածոյ» (Կղ 1, 10. հմմտ. Եփ. 4, 1 հհ., եւ Փալ. 1, 27. եւն.), միով բանիւ որք արժանի են արքայութեանն Աստուածոյ (2 թո 2, 5 եւ յայլ տեղիս), որ՝ ըստ յառաջազյն տացելոցն՝ ո՞չ այլ ինչ է բայց եթէ արդարութիւն եւ խաղաղութիւն (հմմտ. եւ Եր 12, 14: 2 Պտ. 3, 14, այլովքն հանդերձ):

Հ.— Ապա ուրեմն ո՞չ համօրէն ազգի մարդկան չնորհեցաւ խաղաղութիւնն:

Մ.— Բնա՛ւ ոչ յայդ միտս իմանալի է բանս: Մանաւանդ թէ բովանդակ աշխաղահնի պարզեւեցաւ, միայն թէ՝ պայմանաւ հաճութեանն Աստուածոյ:

Հ.— Այ բարեկամ. ուրեմն հրեշտակային երգոյն հանուրիւն բառն ո՞չ եթէ մարդկան վերապրելի է. ո՞վ նորօրինակի յեղաշրջման իմաստի, բայց սակայն . . .

Մ.— Խնդրեմ, փոքր ինչ եւս համբերէ. զիտեմ զի՞նչ ի միտս ունիս ընդուղիմարանել: — Յայտ իսկ է թէ խաղաղութիւն, քրիստոնէական առմամբ, կը վայելեն միայն որք հաճոյ են Աստուածոյ, զի «ո՞չ զոյ խաղաղութիւն ամպարշտաց» (Ես 48, 22 եւ 57, 21). եւ ապա յայտ է թէ «առանց հաւատոց անհնար է հաճոյ լինել Աստուածոյ. այլ հաւատալ արժան է այնմ որ մերձենայ առ Աստուած՝ թէ է Աստուած, եւ որ խնդրենն զնա՝ լինի պարզեւատու» (Եր 11, 6). հետեւարք պարտ է իւրաքանչիւր հաւատացեալ քրիստոնէի

քննել սեթէ զի՞նչ են կամքն Աստուծոյ՝ բարին եւ հաճոյն եւ կատարեալնո (Հռ 12, 2, հմմտ. Հռ 6, 12 հհ. եւ 1 թո 2, 4), եւ ըստ այստուիրանաց Աստուծոյ, սիրը եւ զորդիս լուսոյ» (Եփ 5, 9) եւ ծառայել օրինացն Նորա (տ. Հռ գլ. 7-8), որովհետեւ «Խորհուրդ Հոգւոյն կեանք է եւ խաղաղութիւն» (Հռ 8, 6), եւ ազի որ Հոգւովիլ Աստուծոյ վարին, նոքա են որդիք Աստուծոյ» (Հռ 8, 14). եւ Պաւլոս Առաքեալ մտնրամասնարար կը ցուցանէ թէ զի՞նչ կը նշանակէ «զնուլ ըստ Հոգւոյն» ի թղթին առ Հոգվայիցիս (Հռ 12, 1-21). զարձեալ միւսանդամ ի թղթին առ Գաղատացիս մի ըստ միոջէ կը թուէ զպտուզ Հոգւոյն, այս է սէր, խնդութիւն, խաղաղութիւն, եւ որ ի կարգին (Գղ 5, 22 հհ.): Քաջ զիտես նաեւ թէ «զլուխ պատուիրանին սէր է, ի ուրբ սրտէ եւ ի մտաց բարեաց եւ յանկեղծաւոր հաւատաց» (1 Տմ 1, 5): Ետ ինքնին Աստուծած սէր է» (1 Տմ 4, 16), Աստուծածիրութիւն եւ ընկիրսիրութիւն գլխաւոր տաշջին սկզբունքն են քրիստոնէականն հաւատոց՝ որ ինքնին զլուզին կրօնքն է սիրոյ. եւ Ս. Գիրք Նոր Կատակարանի ողջ բովանդակ քարոզութիւն են սիրոյ (միտ զիր մասնաւորապէս ընթերցածոց Մթ 22, 36 հհ. Հռ գլ. 13: Գղ 5, 14: Յհ 13, 34: 15, 12: Եփ 5, 2: 1 Յհ: 1 Կր գլ. 13, եւ այլ բազում տեղիս): Սէրն է զօդ կատարմանն (Կղ 3, 14), որով եւ եթ խաղաղութիւնն Քրիստոսի ի սիրոս մեր հաստատեալ լինի (Կղ 3, 15), — եւ ի սոյն խակ խաղաղութիւն կոչեաց զմեզ Աստուծած (1 Կր 7, 15): Եւ զլուխ բանիցս, խաղաղութիւն ընդ Աստուծոյ, ի ձեռն Փրկչին մերոյ, եւ խաղաղութիւն ընդ միմեանս, այս է կոչումն քրիստոնէին. (հմմտ. առ այս մասնաւորապէս Մկ 9, 49: Յհ 16, 33: Հռ 5, 1: 12, 18: 1 թո 5, 13: Եր 12, 14, այլովքն հանդերձ):

Հ.— Ամենայն ինչ՝ զոր խօսեցար, սիրելի բարեկամ, ընդունելի է ինձ. զնոյն հաւատս, զնոյն դաւանութիւն ունիմ եւ ես: Բայց սակայն ուր մեաց լուծումն խնդրոյս, այս է ճշգրիտ մեկնութիւն իմաստի հրեշտակային օրհներութեան:

Մ.— Արգարե՛ւ, զուցէ արտաքոյ քան զչափն երկայնաբանեցի: Եւ արդ, ժամ իսկ

է ի կարծեցիալ զժուարիմացութիւն երարին եւ հաճոյն եւ կատարեալ իմն զործողութեամբ տարակոյսդ դարմանել:

Հ.— Աղջ՝ զի՞նչ է այդ զործողութիւն:

Մ.— Յայտ է թէ հրեշտակային երգն, ըստ սովորական ընկալեալ բնագրին, եւ բեքմանեայ է

Փառի ի բարձունա Աստուծոյ,

եւ յերկիր խաղաղութիւնն,

ի մարդիկ հանուրիւն:

Արդ՝ եթէ չնջնեմք զստորակէտն զկնի բառուս սխաղաղութիւնն, եւ փոխանակ հանուրիւն ընթեռնումք՝ հանուրիւն (սեռուկան), խօսքն լինի երկմանեայ . . .

Հ.— Զի՞նչ.— բնագրին ըստ կամսուզզել յարդարե՛լ, զիանուրիւն ըստ հաճոյիցդ ի հանուրիւն փոխե՛լ.— զիա՞րդ եւ որո՞վ իրաւամբ մարթի ոյզմ լինել:

Մ.— Քա՞ լիցի ինձ յայսպիսի ինչ համարձակել:— Իմ ձեռնարկութիւն չէ՛ ինչ կամայական, այլ հիմնեալ կ ի վերայ հնագոյն յունական ձևոպրաց, որք ըստ այսմ օրինակի կ'ընթեռնուն զհեշտակային օրհներութիւնն:

Հ.— Ո՞վ զարմանացու. միթէ կա՞ն ի Ս. Գիրս Ն. Կ. այլակերպութիւնք պէսպէս օրինակաց:

Մ.— Անչո՛չտ, յոդնաթիւ եւ բաղմաղիմի են պէսպէս ընթերցուածք ի Ս. Գիրս:— Կարծեմ թէ զիտես՝ թէ Ս. Գիրք Նոր Կտակարանի բոլորեքին գրեալ են յունարէն լիզուաւ, որ յԱռաքելական դարուն համաշխարհական ի կիր արկեալ լիզուն էր: Իսկ Հայերէն թարգմանութիւնն կատարուած է ի յունարէն բնագրէն, ի սկիզբն եւ գարուն. եւ եթէ կը փափաքիս առ այս լոյնազոյն ստոյզ տեղեկութեանց, կարող ես ուսանել ի «Ներածութենէ» մատենի որ է «Յայտնութեանն Յովհաննու հին Հայ թարգմանութիւն» (տպ. Ս. Յակ. յԵրուազէմ, 1911), էջ Մկ.Գ-Մկ.:

Ժարունակիլի

Յ. Յ. Մ.



## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### ՏՐԵՊՊԻԱ

Դրժնեայ տիւի մը այգէն՝ բարձութեներն են ըսպիտակ .  
Վարէն կ'անցնի մոլոչալով գետը . ելած են զօրեներն .  
Ու նումիտեան քերեւ լաւան հոն ցրարքի է կեցեր :  
Ամենուրեք կը ձայնէ փողարներուն կանչն յըստակ :  
Զի հակառակ սկիպիտնի՝ հմայներու սուս ու մոլոր՝  
Տրեպայիալին յորդազեղ՝ անձեւներուն մրցիազայր,  
Մեմպրոնիոս Հիւպատոս, որ նոր փառքով կը սիզար,  
Զէն ի ձեռին, բալեցուց սակրաւորները բոլոր :  
Կարմրցնելով սեւ երկինքը բոցերով սրտմազին,  
Հորիզոնին վրայ, զիւղերը Խնխիպրի՝ կ'այրէին :  
Ու նեռուէն կը լըսուէր փիդի խանչիւն մ'ահախոռով :  
Խոկ կամուրջին ներեւ, հոն, կամարի մը տակ բախուն,  
Ականջ կը դնէր Աննիբաղ, յաղրութեանց վրայ խորհելով,  
Ունաձայնին խուլ անցնող լեզոնի զօրերուն :

Թրզմ. Թ. Ե. Գ.  
Փետր. 1931 Գամիրկ

JOSÉ-MARIA DE HEREDIA

### ՊԱՆԱՏԱՆՔ

Խմ անդրազոյն օրերուս մէջ անհո՛ւն պատկեր,  
Դէմքրդ ահա՛ տարազատուած մըուշներէն,  
Կը տեսնիմ ենզ, ալօրքի մէջ, անհունօրէն,  
Միրտրդ ի'մա և, երբ զայն վլչին ձեռքն է զարկեր...

Մեր աղբիւրին արծարահունց երգն է լրուեր,  
Բայց կը լըսեմ ձայնը այնքա՞ն նեռուներէն,  
Ու կանչող Յոյս մը կը ծարի, ու կը բերեն  
Հովերն ինձի ըրուններէդ զինո՛վ բառեր...

Ու մեր երազին այնքա՞ն բարի լոյսն է մարած,  
Երիկուան ա՛սալ որ տարինե՛ր խոնարհցաւ  
Խմ սընարիս հորիզոնին ըստուերամած,

Բայց կը լըռէ ամեն տրունչ եւ ամեն ցաւ,  
Ու բախանձո՞ս՝ կը զզամ սձզոյն ձեռներուս վրայ,  
Հին երկինքին անո՛յ անձեւ՝ սիրտրդ կուլայ...

Գամիրկ

ԱՐՄԵՆ ԵՐԿԱՔ

## ԱՍ ՀԱՆԳՉԻ...

Քաղաքն զուրա, զոր բլուրի բըզանցին վրայ՝ տարածուն,  
Ցուրս շիրիմներ, մեծ ու պղտիկ, մըռալլ, անօռու, լուռ, խաղաղ,  
Ժամանակի ծանրութեան տակ կը նընջեն խո՛ր՝ և երազուն,  
Մերկ կուրծերնին ամուռ քրւած մայր երկիրի ծոցին պաղ։

Զիգ նոնիներ՝ սուր հովերաւ հարուածներէն կը սոսկան,  
Ու դողդոչուն կը հառաչն ողբը մահուան եւ վիշտ,  
Սեւ ազռաւներ, վայոլ բուեր, քիւրատեսիլ ու զուժկան,  
Կ'եղեւերգեն սուզն ու ցաւը՝ այս վայրին մեջ Հրամեսի։

Ամեն շիրիմ կամ հաղակոյս ունի հոս լո՛ւռ զաղսիիներ,  
Որոնց գուցէ տեղեակ ևն լոկ՝ ուղեր զազիր, դիասուն.  
Մեռներուն ոգիներն ալ կը սրբափամ արցունիներ,  
Որոնք կ'իյնան ցող շիրիւով խաներուն վրայ ազազուն։

Տրիւրահրաշակ բռնակար՝ համած բաժակն արիւնի,  
Մերունդներու անեծքներէն՝ կ'իյնայ ծոցը ոչինչի,  
Ու իր զահնեն, խո՛լ տենչերէն, նրզօր բափեն աւխնի,  
Ափ մը հողի և վերածուած, ու ոնակոյս «Աս հանգչի...»։

Մարդք միտիք՝ զերդ պատարաց կեսմիք զոհած մարդկութեան,  
Մեր սիրտին մեջ ունի խորան՝ պատամունիքի, անուրջի,  
Եր խոներէն, նրիւրումն, իր իղձերէն մեծութեան,  
Բուռ մը հողի և վերածուած, ու առարուր «Աս հանգչի...»։

Պալստին մեջ կեսարը նեղդ, հանգիստ, նրպար, նենգածէս,  
Մարմնապատիք զեղիս ու ըռալլ լրդիանքին մեջ կը կորչի,  
Եր կիրեւերէն, ցանկութենէն ու յափրանքէն ալսածէս,  
Անարդ զուղձի կերպափոխուած ու ոնակոյս «Աս հանգչի...»։

Խըրճիքին մեջ աղքատը նիք, տառապահիւծ, վրեսալի,  
Ցաւին զարման՝ միակ միջոց՝ Յոյան ամուր կը կառչի.  
Եր կարօսէն, հառաջներէն և արցունիներէն բախծալի,  
Ափ մը հողի և վերածուած, ու ոնակոյս «Աս հանգչի...»։

Այն առեն կեանի՛ որ ատանօր ապրած և նիք կամ ուրախ,  
Ու ամեն կիրէ, սեր ու վրեշէ, օրինենիք կամ հեւէ հառաչի,  
Երեւ վերջին կէս հանգրուան՝ կը դիմէ հոս՝ բեւաբախ,  
Ու դառնալով ափ մը հողի, միտ ոնակոյս «Աս հանգչի...»։

ՅԱԿՈԲ ԴՊԻՐ

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

ՀԵՆ ՀԱՅԵՐԵՆ ԶԵՐՈՎԳԻՐ ԴՐՈՒԱԾ 1683 ԻՆ

(Շարունակելով ձեռազրիս պարունակութեան ծանօթազրութիւնը էջ 70ա.-էն)

Ավան գերեզմանաց Սրբոց  
Կողմայի և Դամիանոսի»

«Նախ եւ յառաջ ի կողմն յարեւմանան սրբոյ քաղաքիս երուսալէմյա գտանի փոքրիկ աւերակ եկեղեցի մի, մերձ պարսպին յանուն սրբոյն Քերոդայ, որ ասի՝ անդ լեալ գերեզմանք անարծաթք բժշկացն կողմայի և Դամիանոսի, եւ է ի ձեռս Յունաց ազգին»:

Ավան Խաչավանիքին»:

«Ի քաղաքէն դէպ ի յարեւմանան կողմն Բ մզոն ու հէս ընթացեալ գտանս զվանս սրբոյ Խտչին որ պատմի թէ, յորժամ Հերակլիս Թագուսըն աղատեաց ըդկենաց փայտն ի գերութենէ Պարսից եւ երեր ի սուրբ Երուսալէմ անդ իջնեանեցաւ հանդերձ սուրբ Խտչիւն, եւ ի գիշերին ետես կամար լուսոյ ծաղկալ ի վիրայ սուրբ Խտչին, վասն սրբոյ Հրամայեաց անտանօր զեկեղեցիս զայս կառուցանել յանուն սրբոյ Խտչին, որ է այժմ մնձ վանք խցերօք ու գարպասիւք զարգարեալ եւ եկեղեցին գմբէթաւոր, ի վերայ չորից սեանց հաստատեալ եւ բովանդակին պատկերօք նկարեալ: Եւ է երկայնութիւն եկեղեցւոյն 2Զ (ԷՅ) տա, եւ լայնութիւն իԶ (26) տա: Եւ ի ներքոյ բնմին զոյ փոս մի, որ յոյնքն ասեն թէ՝ աստ սքանչելոք ծառ իմ էր տնկեալ, որ եւ ի նմանէ հատին զիսաշափայտն Քրիստոսի, եւ այժմ ի ձեռս Յունաց ազգին է. թէպէտ յառաջազոյն վրաց ազգին եղեալ է:»

Ավան Վանաց Յովիանու Մննդեան:»

«Ի սր. Խտչավանքէն հեռի զէպի յարեւմուս մէկ ժամու ձանապարհ զոյ գիւղ մի, յորում վանքն ծննդեան Յովհաննու Մկրտչին, որ է յոյժ գեղեցիկ, եւ եկեղեցին կարի յանկալի, գմբէթաշէն ի վերայ չորից սեանց կառուցեալ, եւ յա-

տակն երանգ երանգ քարիւ նկարեալ: Եւ աւագ խորանին յաջ կողմն զոյ խորագոյն անգ իմն, ուստի իջոնէ աստիճանաւ, եւ է տեղիք ծննդեան սրբոյն Յովհաննու Մըկրտչին, վասն սրբյ սպիտակութայլ մարմարանեայ պատկերօք, եւ այլ զանազան երանգօք զարդարեալ եւ ըրջարութըն Զ (6) կանթեղս մշտավառ պահելով պատուի եւ մնձարի երկրպագութեամբ հանդերձ տեղին այս: Եւ է ի ձեռս Յունակաց ազգին», (Ասէկ վերջ աերգ առ Սր. Յովհաննէս Մըկրտչիչ, ասացեալ ի Սր. գարգապէտէ: Հինգ տաւն, որմէ վերջ, «Աղօթք առ Յովհաննու Մկրտչին Քրիստոսի: » մինչեւ էջ 72ր. ի տակ: 73ա.-)»

Ավան պատուծ վիմիին:»

«Ի Յովհաննու գանցցն ելեալ սակարին ընթացեալ զէպի հարաւ գտանի ազրիւր մի յորդառատ, եւ բարեհամ զոր Արագներն կոչեն զանուն Զրոյն: Ային Քէրիմ, որ թարգմանի՝ Ակն Պատուական: Եւ յայսմ ազբերէս իրը կէս մզոն հեռի զէպի յարեւմուտս, գտանի աւերեալ վանք մի, որ ասի թէ սա է տաւն Զաքարիա մարգարէին, հօրն Յովհաննու Մկրտչին: Աստ հանդիպեցաւ ամենասրբուհի կոյսին, եւ աս ողջոյն Եղիսարէթի, որ մանուկն խաղաց յորդպայնի նորա: Եւ էր սա փառաւոր վանք, եւ ունէր եկեղեցի զմրէթաչն, հետ ողջոյն Հայոց ազգին, որ ասի թէ ձեռս Հայոց ազգին, եւ էր ի ձեռս Հայոց ազգին, որ վասն առաւել չարութեան Արագներաց ԲՃ (200) ամաւ յառաջ, միարանքն թողեալ են զգանքն եւ փախեալ, որ չարքն վասն անընակ մնալոյն զրուոր վանքն աւերեալ, եւ կործանեալ են, մինչ զի այժմ միայն որմունքն երեւին, եւ ո՞չ այլ ինչ: Եւ լ ասա վէմն պատառեալ, զոր մեք պատուծ վէմ անուանեմք, եւ այս այն վէմն է, որ յորժամ զինուորքն Հերովդէս եկին հասուն թէ Սր. Յովհաննէս, ի աղայութեան ժամանակին սպանցեն, զի Հերովդէս վասն Քսիր . . . (ասէկ վերջ քանի մը թերթ կորսուած: Էջ 74ա սապէս կը շարունակուի) . . .

Ճանապարհ հեռի զոյ յորդառատ ազրիւր մի, բարեհամ եւ յուրա ասի թէ, Փիլիպպոս առաքեալ զներքինին, որ պատահեցաւ ի ճանապարհին նստեալ ի կասս, եւ ընթեռնոյր զեսայի մարգարէն, որպէս զըր-

եալ է ի գործու առաքելոց, անդ մկրտեաց, որ զինի յափշտակելոյն յինքեան, էջ հոգին սուրբ ի վերայ ներքինոյն, ուստի լրցեալ չնորհօք հոգւոյն Աստուծոյ զոհանայր զտեառնէ, և վառաւորէր զամենասուրբ երրորդութիւն զհայր, և զորդի, և ըլուսուրբ հոգին այժմ և միշտ յաւիտեան:

Արդ՝ այսոքիկ են որք զտանին յարեւմեան կողմն քաղաքիս սրբոյ Երուսալեմայ: Այժմ զարձցուք առ հարաւ կողմն, և տեսուք՝ թէ անդ զի՞նչ, և կամ ո՞րպիսի տեղիք զտանին:

«Վասն սրբոյ Փրկիչի վանացն»:

«Նախ եւ առաջ յորժամ ելանես ի Դաւթա մարգարէի դրանէն, որ մեք փըրկչաղուս կոչեմք, որ է ի կողմն հարաւոյ սրբոյ քաղաքիս, իսկոյն դէմ հանդիման երեւի փանք մի որ է պարծանք ազգիս Հայոց, որ կոչի սուրբ Փրկիչ, և է յոյժ գեղեցիկ եւ բարձրաբերձ պարսպեալ, և ունի շքեղաշուք փոքրաշէն եկեղեցի մի, շինեալ ի զշխոհոյն Հեղինէ, և կառուցեալ ի վերայ փրկչական անուան տեսան մերոյ Յսի. Քանի տէրն մեր աստ բազում չարչարանս կրելով փրկեաց զմիզ ի չարչարանացն զժոխոց, զի փանքս այս ի ժամանակս Քսի. Կայափա քահանայապետի տունն էր (Սբազան պատմութիւնը կը չարւոնակուի մինչեւ էջ 76ը տող 9: Գրութեան մէջ կը վկայուի թէ) «Եւ եւ զոյ աստ կափարիչ զէմն, զոր Յովսէփ յԱրեւմաթացին՝ թաւալեցոյց ի զուռն զերեզմանին Քրիստոսի: . . . Զայս զէմս զըշխոյն Հեղինէ կամեցաւ ընդ ինքեան տանել ի քաղաքն իւր, բայց Աստոււած ո՛չ կամեցաւ, վասն զի յորժամ բարձցին թէ տանիցեն, մինչ ցայս տեղ եկեալ, մնաց անշարժ, եւ որքան ջանացին, ոչ կարացին շարժել, ապա իմացան թէ Աստոււած ոչ կամի՛ այլ որիշ տեղ զնալ պատուական գանձիս, մուծին յեկեղեցիս, եւ եղին փոխանակ սեղանոյ, որոյ վերայ կատարի անմահ պատարացն:

«Եւ է յաջակողմն սեղանոյն բանտառեղն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ միով փոքրիկ սեղանով, եւ մշտավառ կոնթեղիւ պաշտի, եւ մեծարի յազգէս մերմէ, լայնութիւն եւ երկայնութիւն հաւասար, Զ (6) թղաչափ է եւ երկայնութիւն եկեղեցոյն և (35) ստնաչափ է, յարեւմը-

տից յարեւելո, եւ լայնութիւն և (30) ստնաչափ հիւսիսոյ առ հարաւ: Եւ վանքն ունի բազում խցերս, ուստի միարանք ըլնուկեալ պաշտեն զցայզ, եւ զցերեկ զժամակարգութիւն անխափան, եւ զոյ ի մէջ զաւթի թուրունչի ծառ մի, որ ասի թէ Պետրոս անտանօր ուրացաւ: Նո եւ զոյ բազումք գերեզմանք հայրապետաց սրբոյ քաղաքիս, եւ այլոց բազմաշխատ միարանից, եւ նուիրակաց, որոց զհոգիս լուսաւորեցէ տէր աստոււած ամէն: (Կը յաջորդէ սերգ առ Ար. Փրկչավանքն. ասացեալ ի Սար վարդապետէ: Հինգ տողն, յիշոյ սեղօթք ի սր. բանտն Քրիստոսի կ'աւարտի էջ 78ա.ի տակ: էջ 78բ.—)

«Վասն սրբոյ լերինն Սիոնի:

«Մերձ Սուրբ Փրկչավանացն, իրը թէ կից ընդ նմա, զոյ մեծամեծ շինուածով վանք մի որ անուանեալ է սուրբ Սիօն: (Ասէկ վերջ աստոււածունչական պատմութիւնը Ս. Սիոնի մինչեւ էջ 80ա տող 11: էջ 80ա.—)

«Վասն սուրբ Եղիայի Վանացն»:

«Ես սուրբ յերուսաղեմայ մինչ ի Բեթղեհէմ, ի ծնունդն Քրիստոսի՝ է Բ ժամունանապարհ, բայց ի կէս ճանապարհին զոյ վանք մի յանուն սրբոյն Եղիայի մարգարէին զի ասի թէ անդ ննջէր Եղիայ մարգարէն յորժամ մերձեցաւ հրեշտակն, եւ զարթոյց ի քնոյն տակով, արի եւ կեր, զի բազում է ի քէն, եւ անդը ճանապարհ, եւ անտի առաքեաց զեղիայ ի Թորէր լեառն, եւ ունի գմբէթաշէն եկեղեցի մի ի վերայ Զ (6) սեանց հաստատեալ, երկայնութիւն ՂԲ (92) ստնաչափ, եւ լայնութիւն Ծ (50) ստնաչափ, ունի եւ խցերս զեղեցիկս, եւ էր սս յառաջազեցին ի ձեռն Վրաց ազգին, բայց այժմ է ի ձեռս Յունաց ազգին:

«Եւ անտի սակաւ ինչ ընթացեալ, զըտանի վերեզմանն Հառքէլի մօրն Յովսէփոյ զի ի ծնանելն զիննիամին, անդ մեռաւ եւ թաղեցաւ ի ճանապարհին, զոր ի վերայ վերեզմանին շինեալ են այլազգիքն քառանկիւնի ձեւով գմբէթաւոր մատոււ, զի անկորթուստ մնացէ զիշչատակ անուան նորաւ:

«Վասն տեղեաց նննիեանն Քրիստոսի:

«Սուրբը Բեթղեհէմ, թէպէտ յառաջազոյն իսկապէս քաղաք եղեալ է, բայց

այժմ երեւի իրը հասարակ գիւղ մի, այլ թտղի ծննդեանն Քրիստոսի է վանք աշեղատեսիլ եւ հրաշալի, մեծաշէն, եւ լոյնաղիր այնքան՝ մինչ զի Գ ազգաց այսինքն Հայոց, Յունաց, եւ Ֆուանկաց զոյ որիշ որիշ վանք եւ բնակութիւնք ի մէջ իւրն: Ունի եւ Գ դրունս յարեւմտեան կողմն, ի մէջ միմիանց մինն արտաքոյ պարափն, եւ մինն գաւթին, իսկ միւսն եւ կեղեցոյն, արտաքոյ պարափի դռւոն է յոյժ փաքրիկ. բայց կարի ամրագոյն, եւ հաստատագոյն զի յոյժ մեծամիծ քարեայ սեմօք, եւ դրամբ երկաթեայ, եւ այլ զանագան նգոք է ամրափակեցեալ:

«Իսկ միջին դռւոն, որով մտանէ ի գաւթին է մեծ եւ ընդարձակ, ի հնոց մընացեալ, փայտաշէն: Եւ ի մէջ գաւթին...» (Թերթեր կորսուած ինկած ըլլալով մնացեալը կը պակսի: Էջ 82ա կը շարունակուի ներբողական, եւ այդ թերթին վրայ ալ կ'աւարտի: Էջ 82բ.—)

«Վասն մեր Հայոց ազգի վանիցն, որ ի սուրբ ծնունդի Քրիստոսի:»

«Մեր Հայոց վանքն է յարեւմտեան կողմն մեծի եկեղեցոյն, եւ է յոյժ լայն ընդարձակ ի Քրիզոր Պարոնտիրէն շինեալ, եւ ունի եկեղեցի մի յոյժ քաղցրատես, քառանկիւնի ձեւով, յանուն ամէնասըրբուհոյ Աստուածածնին, եւ ի մէջ եկեղեցոյն զոյ Գ սեղան, որոց մինն որ է Աւագ խորան՝ յանուն Սր. Աստուածածնայ, եւ յաջմէ կողմին յանուն Սրբոյն Յովհաննու կարապետի, իսկ ձախմէն յանուն Սրբոյն Մտեփանոսի, եւ ի յաւանդատանն եւս զոյ սեղան մի յանուն Յովակիմայ եւ Աննայի ծնողաց Սուրբ Աստուածածնին, նաեւ ի ներքոյ այսմ եկեղեցոյն գոյ միւս եկեղեցի եւս, որ իջանէ կրկին աստիճանաւ յանուն ամէնասըրբ երրորդութեան անուան, իսկ յաջմէ եւ ահեկէ եղեալն, որզոցն Զերեթեայ Յակոբայ եւ Յոհաննու աւետարանչի անուան: Եւ ունի մեծամիծ լուսամուտ եւ զեղեցիկ մարմարոնեայ սիւնս, որ ասի ի պատմութեանց, թէ յառաջազոյն Զերոնիւմոսի Լատինացոց վարդապետի գասատունն եղեալ է: Այլ եւ ունի վանքն մեծամեծ խցերս օթեւան տէրունական ուխտաւորաց

եւ պարտէզո բարելի, եւ ջրհորս քաղցրամհամ, եւ պատրիարքարանս վայելուէ, եւ այլ բազում միմիթարական բնակութիւնս զոր տէր Յիսուս հաստատուն պահեսցէ. ամէն:»

«Վասն Յուանիկաց Վանիցն:» /

«Մեծ եկեղեցոյ հիւսիսային կողմն է Ֆուանիկաց ազգի վանքն որ ունի բազում խցերս, եւ վայելուէ պարտէզո, եւ եկեղեցի մի յոյժ սիմբալի, յանուն սըրբուհոյ կատարինեայ կուսին, որ է յատակն մարմարոնեայ սալայտրկ, եւ ուսաստաղն սագաշէն աստիճան մի իդ: (23) ուսամբ այր իմն, յորում զնն գերեզմանք Յովսէփոսի, եւ Զերոնիմոսի, եւ ոսկերք մանկանց կատորելոց, որ ի Հերովդէէ: Եւ յայսմ այրէն զոյ զուռ մի՛ որ բացուի ի մէջ յամէնորհնեալ սուրբ այրին Քրիստոսի Աստուծոյ մերոյ:»

«Վասն Յուանաց Վանիցն:»

«Յունաց ազգի վանքն է հարաւտկողմն մեծ եկեղեցոյն, բայց է փոքրիկ, եւ ունի եկեղեցի մի յանուն սրբոյն Դէորդայ, նըսմեն եւ անձուկ, եւ խցերքն անչքեղ, նաեւ ունի Բ զրունս մինն արտաքոյ կողմանէ, եւ միւսն ի մէջ մեծ եկեղեցոյն:» (Յաջորդերին վրայ կը սկսի սերգ առ սուրբ Բնիթլեհէմ քաղաքն Դաւթիի), վեց տուն, տանց առաջին զրերը կը կազմեն ՍԱՄԴԻՄ: Կ'աւարտի էջ 85ա տող 8: Էջ 85ա.—)

«Վասն Քառամից այրին:»

«Աևկաւ ինչ հեռի ի մեծ վանից ծընընդեանն Քրիստոսի, յարեւելից կուսէ, զոյ այր մի՛ որ ասեն ոմանք, թէ անդ պահեաց սուրբ կոյսն Մարիամ, զքառասունսն յետ ծննդեանն: Եւ ոմանք, թէ յորժամ փախչէին յեղիպտոս Յովսէփ, եւ կոյսն Մարիամ, հանգերձ նորածին մանկամբն Յս. իւ. անդ թաքեան զիշեր մի բոլոր, եւ ապս անտի ելեալ ուղեւորեցան ի ճանապարհ:»

«Եւ այսմ այրէն Բ մղոն հեռի, զէպ ի յարեւելս, զոյ փոքրիկ զուռ մի ի մէջ գաշտի, եւ մերձ զուրին գտանի աւերակ եկեղեցի մի, որ է հովուաց տեղն, որ ի զիշերի ծննդեանն Քրիստոսի՝ մինչ պահէին զհօտս իւրեանց անտանօր, իջեալ հրեշ-

տակամբք յերկնից, աւետիս ուրախութեան մասուցանելով նոցա, երգէին, փառք ի բարձունս, և այլն :»

«Վասն Ենիւատաւ :

«Ես սուրբ Յեթլէհէմէն Բ ժամու ճանապարհ դէպ ի հարաւ, գտանի Առղոմն արքայի պարտիզի տեղն, որ չորից կողմանց փակեցեալ է լերամբ . . . . Եւ յայսմ տեղոյս մղոնուկէս հեռի, դէպ յարեւմուտս, զոյ ազրիւր մի, որ ասի՝ ազրիւր կնքեալ, զի ի ներքոյ երկրի ընթանայ, ի մէջ կամարաշէն այրի միոջ, զայ յարեւմտից զընայ յարեւելու :»

«Եւ յայսմ ազրերէս ընթացեալ դէպ ի հւսւիս, իբր կէս ժամու ճանապարհ, պատահի վանք մի՝ յանուն սրբոյն Գէորգայ զօրաւարին, և ունի եկեղեցի գմբէթաշէն սքանչելագործ ի հրանդս և ի ցաւագնեալս, զի միշտ առնէ բժշկութիւն հիւանդաց, թէ հաւատացելոց եւ թէ անհաւատից անխտիր : Եւ է ի ձեռս Յունաց ազգին : Եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն ու (Եջ 87ա. —)

«Այսոքիկ են որք գտանին ուխտատեղիք ի հարաւակողմն սրբոյն քաղաքին յերուսաղէմայ զոր Աստուծով պատմեցաք համառօտակի, վասն որոյ այսուհետեւ տեսցուք զհիւսիսային կողմի եղեալ տեղիքն :»

«Վասն պարակին Ազրիպպա  
ուր ննջեաց Աբիմէլէք :»

«Հիւսիսային կողմի եղեալ տեղիքն զամէնն ասացաք յառաջազոյն, ի Դամասկոսէ սկսեալ մինչ ի սուրբ քաղաքն : Զի ցամաքային ճանապարհն սրբոյ քաղաքին՝ է հիւսիսային կողմն, բայց զոյ եւս տեղի իմն՝ որ ասի ազարակ Ազրիպպա՛, որ է մերձ քաղաքիս, իբր այր իմն, ուր ննջեաց Աբիմէլէք աշակերտն Երեմիա մարգարէինն, կը (68) ամօ . . . . (մնացեալն սրբազն պատմութիւն մինչեւ 87թ. տող 12: Եջ 87թ. —)

«Այսքան վասն շրջակայ տեղեաց սրբոյ քաղաքիս բաւականեսցի : Ուրիմն մտեալ այսուհետեւ ի յաստուածաշուրջ քաղաքն, և պատմեսցուք համառօտակի զտեղեացն այնոցիկ՝ որք գտանին ի մէջ պարսպին, սրբոյ քաղաքին :» (Եջ 88ա տող 2):

(Շարունակելի)

Յ. ՔԻՒՐՑԵԱՆ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՄԻՒԹԱՐ ԱՅՐԻՎԱՆԵՑԻ

ՆՈՐԱԳԻՒՏ ԱՐՉԱՆԱԿՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԵՐԿԵՐ

Արդ որպ. յառաջն ասացաք արն. Ստեփաննոս կայր ի կաթողիկոսարանին և լուսաւորէր զամեննեսեան բանիւ վրդտութե. իւրոյ. հանդիպեցաւ նմա հակաճառութի. ընդգէմ Սմբատայ երկարնակի, որ էր քսապարապետ հայոց և գաւանակից յունաց, զոր յետոյ, մն. թլւին ի համանուն թոռնէ սորա յայանեցաւ աղանդն թոնդրիկեցց, յաւուրս Դաւթի կթղկսի. Կակաղեցոյ, եւ ՚ի սոյն աւուրս բաժանեցան ՚ի հայոց ազգն Մտող. ի ձեռն Փարսմանոյ ումիմն փառամու քհնայի. որպ. պատմէ սրն. Աւխտանէս եպսն. Սերաստիոյ:

Արդ այս Սմբատաս ստանայարարու՝ դիմափառ եղեալ սրբոյն Ստեփաննոսի և բազում տշխատութի. հասուցեալ սրբոյն եւ ինքն անհաւանութեր. մեացեալ, կամեցաւ սպանանել զորն., զոր իմացեալ սրբոյն եւ գաղտագնաց եղեալ ի կողմանս խաղտեաց, զագարի առ միայնաւորի միում ուզգափառի, ընթեռնկով յարաժամ զգիրս ածայինս. : Լուեալ զայս երկարնակին Սըմբատ կուրապազտ, ազդ առնէ կայսերն յունաց կեռնի, եթէ հերձուածող ոնն Ստեփաննոս և հայոցիչ թզրութեղ. քո, հաւածեալ յինէն, է ՚ի կողմանս աշխարհիդ ձերոյ, բնակեալ առ այս անուն միայնաւորի. Յասուցեալ կայսրն ետ ածել զնա տազնապաւ ՚ի գուռն արքունի. բայց խրատեալ զնա միայնաւորն ասիլ թէ մուրական եմ ես եւ անազգի, եւ ի լսելն զայս կայսերն, քաղցրացոյց ած. զմիտս նր., և ոչ էարկ զնա ընդ չարչարանաւք. բայց ոչ թագոյց զճրագ հաւատոյ, այլ յայտնեցաւ ճշմարտութի. նր. առաջի կայսերն և խաւսեցան վո. գաւանութե. հաւատոյ ընդ միմենանս. Խոկ ի հաւանել կայսերն, խնդրէ ի նմանէ օրն., բանալ առաջի իւր զարկեղս սրբոցն, որ եղիտ մատեանս մի ոսկետուփ, որ պատմէր զուզզափառութի. հաւատոյ, հաստատեալ յառաջին սր. հը-

պացն . ի զվարաւորաց երից սր . ժողովոյն : Տարեալ զայն երանելին , մատոյց առաջի թղթին . , զոր իրեւու ընթերցու , հաճեալ հոււանեցաւ , եւ ասէ ցարն . Երթ ի Հռոմ հրովարտակաւք հրամանաց մերոց , առ պապն Ագարոս(1) , և բեր ինձ երիս դիրս , համարարոսու յայսմ գրոց , զոր թէ կարես դտանել , յայնր(2) զրենաց կրաւնս դարձուցանեմ զամ . աշխարհ : Երթեալ սրբոյն ի Հռոմ և ըստ աջողելոյն այ . գտեալ երիս զիրս համադաւանս այնմ գրոց , կարգեալ և յաւրինեալ յԱթանասէ Աղեքսանդրացոյ , ի Կիւրդէ և յԵպիփանայ , և իմացեալ հոգովն , եթէ ոչ առնէ կայսրն , զոր խոստացաւ : Անփոյթ արարեալ գհրաման ինքնակալին Լեռնի , Ընդ այլ ճանապարհ գայ յԵմ .(3) եւ զիմեալ ընդ Ասորիս , հասանէ ի Դուրին , և մատուցանէ զղրեանն առաջի ան . Դաւթի հպտի . , զոր տեսեալ զուարձացաւ յոյժ , և սիրեալ զարն . և պատուեալ ըստ անձին իւրում , ապա տայ ի նոր զամ . գործ հոգեորս տան կրթեկոսարանին . :

Յայնմ ժամանակի վախճան հասանէր երջանիկ եպսապետին . Միւնեաց տն . Յոհանայ . և եկեալ առ կթզկոսն . իշխանքն Միւնեաց Բարգեն և Քուրդիկ , խնդրեցին աթոռակալ իւրց . ի զրանէ հրպին . , եւ տեսեալ զարն . Մտեփաննսու հրամանակատար հրպին . եւ գահերէց ի վր . ամ . իշխանութեց . նր . , տեղեկացեալ յոմանց եթէ ի Մաքենոցոց սր . ուխտէն է , ապա աղոչանս արկեալ առաջի հրպին . , զարն . Մտեփաննսու խնդրէին ձեռնապրել յաթոռն Միւնեաց : Արդ ոմանք ոչ զիտելով զատոյզըն , զբարգեն իշխանս այս կարծեն զբարգեն կաթողիկոսն , որ ծդ . ամաւ յառաջ էր քան զհայ թուականն , եւ Մտեփաննսու Միւնեցին ի . ձԶԴ . թվկնին . էր , և է միջոց ժամանակացս միս . ամ . զիւսըդ ձեռնապրէր զստ Բարգեն , այնքան ժամանուկաւ հոսի էին ի միմենանց(4) : Այլ որպէս մեք կարացաք վրհասու . լինել ստուգութք .

(1) Լեռն Խսաւրացու ժամանակակից պապերն էին Գրիգոր Բ . և Գրիգոր Գ . : Ծրանելից է առել Միսիթարը այս սխալ տեղեկութիւնը , զգիտենք :

(2) Զ-ում . յամ . (3) Եմ .

(4) Ամեն ինչ պատրաստ էր , զրուած , երր առիթ ունեցանք թերթելու ն . նախիջեւանի Մ . Լուսաորիչ եկիղեցու ձեռազիր Յայսմաւուրքը . երեւցաւ , որ կայ Միւնեցու վիայարանութեան չորրորդ խմբագրութիւն , տարբեր տակրնականից , Միսիթա-

ոյսպ . է , որպ . գրեցաք : Բնկալեալ իտաթողիկոսին զհայցուածս նց . , վերակոչէ զսրն . Մտեփաննոս յաթոռ եպօսութիւն . Միւնեաց և վս . երախտեաց աշխատութիւն . նր . , որ երեք զգիրեանսն ի Հռոմայ եւ վս . արժանաւորութիւն . իւրոյ , երթեալ զատ եպացն . հայոց կարգեաց զաթոռն Միւնեաց . զի յառաջն յէ երորդ գահին էին սիւնիք : Զի մեծ թղթն . հայոց Տրդատ և սր . կուսաւորիչն մեր զաշխարհ և զիշխանութիւն . իւրց . այնպ . սահմանեցին , որպ . տեսին ի հոսմայեցոց իշխանութիւն . կարգեալ ի մեծէն Կոստանդիանոսէ եւ ի սրբոյն Սիղբեսարոսէ : Միծն Տրդատ կարգեաց . դ . գահերէցս իւրոյ պաղատանն , զորս Բդէշխս անուանեաց : Արեւելեան զրանն իշխան՝ Բդէշխն Պուզարացոց . իր . իշխանաւք . որ հարաւային զրանն՝ Անգեղ տունն . իր . իշխանաւք . արեւմտեանն զրանն՝ Կորդուուցին՝ իտ . իշխանաւք . հիւսիսային զրանն՝ Սիւնեցին՝ իտ . իշխանօք : Եւ զաւրք ոսցամիւհամուռ ձիթի . , և . Զ . իշխանք զրեցան ի գահ նամակին նր . , որք ի վր . ուկիրածի նստէին , առաջի արքայական ամուսոց նր . : Իսկ եթէ զկարգ զահնամակին կամիցիս զիտել , ցուցանեն քեզ պատմութիւն . Ազաթանգեղոսի , Ներսիսի և Ղեռնդի :

Այսպ . և սրն . Դրիգոր կարգեաց զահագուխ եպսս . լլ . ժթ . յաջմէ . , եւ ժթ . յահնեկէ , որք ին այսոքիկ , յաջմէ . աւշարքայ . ը . Ռատան . զ . Տայոց . դ . Մարդարշայ . ե . Արշամունեաց . զ . Արծրունեաց . է . Միւնեաց . ը . Բառւշտունեաց . թ . Մոկաց . ժ . Երթարկայ(?) . ժա . Ամատունեաց . ժր . Գողթան . ժզ . Գարդմանա . ժզ . Ակելոյ . ժե . Բուժանեաց . ժզ . Ռտուակաց . ժէ . Արզնոյ . ժը . Չորրորդ հայոց . ժթ . Մա-

րից եւ Օրբէկեանից . որտեղ Միւնեցու բերած երեք զրերի եւ Գիրմանոսի թղթի ընդունողը Բարգէն կաթողիկոսն է , որի տառզութեան զէմ իրաւամբ վիճում է Միսիթարք . « եւ եկեալ առ կաթողիկոսն Բարգէն եւ եցոյց նմա զիտելիթն Գիրմանոսի : Իսկ Բարգէն մեռնալրեաց զնս եպս . առաքելական աթուոյն Միւնեաց նահանկին » : Բարգէնի հրամանով էլ Միւնեցին զրում է իւր պատախանը : ... « Արար եւ շարական զաւագ օրնութեներն(?) զէ . ձայնին . եւ վառին մնաց , որ աէր ներսէս ասաց ի նոյն ոճ անմիցն » : Վերցին խօսերից երեւում է , որ խըմբագրուած է այն ներսէս Շնորհալուց յետոյ : Այստեղ պահասում է Միւնեցու և Սմբատ Բազրատունու հանդիպումը եւ ապա կայսեր հետ կապուած պատմութիւնն ու խօսակցութիւնը :

գաստանի : Իսկ յահեկէ կարգեցաւ . ա . Բաւսնոյ . բ . Մամիկոնեան . զ . Բագրեանդն . գ . Բզնունեաց . և . Բագրատունեաց . զ . Խորխուռունեաց . է . Վանանդայ . ը . Ապահունեաց . թ . Աքշարունեաց . ժ . Գնունեաց . ժա . Անձաւացեաց . ժր . Պալունեաց . ժգ . Ասորեաց . ժգ . Մեհնունեաց . ժհ . Էլլիոյ . ժգ . Զարեանդա . ժէ . Եկեղեաց . ժլ . միւս ասորեաց . ժթ . Սպերոյ : Արդ այսոքի էին զլխաւոր գահակալքն , զոր կարգեաց սրն . Գրիգոր և հրամայեաց , եթէ մի ոք իշխացէ փոխել զկարդ գահիս , զոր ևս սահմանեցի , և ընդ սոքաւք կարգեաց եպսա . , ն . , և եթէ կամիցիս զիտել զգահնամակի եպսացն . , ցուցանէ քեզ մեծն Սամաւէլ հայրն Կարմընջաձորոյ :

Իսկ սրն . Ստեփաննոս առեալ զիշխանութին . շրջէր ընդ . քժան . գաւառսն Սիւնեաց , և ուրախ առնէր զնս . չնորհաւքն Քի . , քարոզել և ուսուցանելով ըստ խրատուն Պաւղոսի : Սա սկսաւ թարգմանել զտեսիլն մեթոթի ևւ ոչ կարաց կատարել զս . կանխաժաման մահուան իւրոյ : Արդ մինչեռ զաւրէն ածեղէն . ճրագի լուսաւորէր զնողիս ամեննեցուն , այլ ևւ սուսեր հոգեոր էր 'ի սատակումն ամբարըշտաց , յեղեկեց . Զորի Մոզն գաւառի , կին մի չնացող յանդիմանեալ ի նմանէ զս . յանցանաց իւրոց , արբեալ ափոտիւն յիմարութի . , զի ոզիք ըմբռնեալ ի մեզս ի մոտաց ևս անզանին : Առեալ ի զիշերի զնոմանին իւր , զնաց ի սպանումն սրբոյն , և զի ամառային էր ժամանակն և սրն ելեալ արտաքս ի Մոզանէ՝ զովանայր ի յորդաբուխ աղքերն , որ Աւագ ակն անուանի . ելեալ յոսաս ծառոյ միոյ ուռոյ ննջէր : Իսկ կինն տուեալ զանակ յհոմանին իւր , հանէ ի ծառն , սպանանել զսրն . : Իսկ այրն ելեալ ի ծառն , տեսանէ , զի շունչ սրբոյն , զի զաւրէն լուսոյ յոլանայր յլուընկացն ևւ ճախր առնոյր գարձեալ ի նա : Եւ հրեշտակք . բ . հրեղէն թեաւք հովանաւորէին նմա , մի ի սնարից կողմանէ , ևւ մի յանուաից , զայն տեսեալ , փութապէս . էջ ի ծառոյն ևւ պատմեաց կնոջն որդութր . : Իսկ կինն ջեռեալ տիրասպան խորհրդովն , գարձեալ յորդորեաց զայրն , ելանէլ և առանց զանգիտելոյ սպանել զսրն . : Գերեալն ի պատրողէն , ելեալ ետև ըստ առաջին աւրինակին , ևւ կարի զարհուրեալ

անկաւ սուրն ի ձեռաց նր . և ինքն անկաւ ի ծառէն : Իրբեւ զիտաց կինն եթէ ևւ ոչ յայնմ նուտղի հեղաւ(1) արիւն անբժին , պախարակեալ զայրն , ինքն ելեալ ի ծառն զգածեալ խորհրդով և խաւարեալ աչաւք , էառ զգանակն , ևւ խոխողեաց զսրն . ի սրոկապանի իւրում . և հեղաւ արիւն նր . զպատշգամաւքն ևւ զծառովն . իսկ զհոգի սրբոյն բարձեալ երկուց հրեշտակացն , վերացան յերկինս , ակնյայտնի երեւմամբ : Զոր տիսեալ միայնաւոր ոմն նոյ անուն , որ բազում ժամանակս ճպնէր ի երինն սր . Սիոնի , զի զայր Ստեփանոս և զգողն իւր մի արեամբ ունէր առաջի այ . ասելով . Տիս ար . , զի քոյ են զատաստանք արդար : Իսկ ի ժամ առաւաւտին զիտացեալ պաշտաւնէից նր . զիրսն որ զործեցան , առաջակեալ , ազդ արարեալ գեղջէիցն . ևւ ամ . շուրջակայ զաւառին . բայց ոչ զիտացին եթէ յումէ(2) զործեցաւ սպանութին . : Ապա բարձեալ զպատուական մարմինն , կամեցան հաննէլ ի Սիոն լեառն . յորժամ հասուն ի գեղն Արկազնոյ , ընդ առաջ եղեն ամ . բազմութի . մարդկան , և պրն . գեղջն , որ էր աներ Բարգենայ , ևւ միծաւ ողբով ըսպացեալ ըստ պատշաճին , հաճեցին զմիտս պաշտաւնէիցն , հանգուցաննէլ զսրն . ի սենեկին , որ շինեալ էր յանուն հզաւր զինուորին Քի . սրբոյն Քրիստոսիորի , իսկ նց . ունկնդիր եղեալ կատարեցին զկամս նց . : Ապա զայր հասանէր միայնաւորն նոյ ի սր . Սիոնէ ևւ փարէր զմարմնով երանելոյն , ևւ ազդ առնէր ժողովրդեանն զտեսին , որ ցուցաւ նմա ի զիշերին , և զգալ բարկութեն . ի վերուսս . և ահա խաւար(3) շաւշափելի յանկարծակի պատեաց զՄոզն և զամ . սահմանս երկրին , և զաւուրս քառուսուն ոչ երեէր տիւ և ոչ զիշեր . և լինէին ստէպ ստէպ շարժմունք և ցոլմունք հրոյ : ևւ որոտմունք ևւ բոց բարկութե . այ . ևւ հրացանութիք . ընդ ամ . երկիրն եռային , պատառէին վէճք , բեկանէին բլուրք , խոնարհէին յերինք , խնուիին աղրիւրք , տատանէին տունք , աւարէին սպարանք , կործանեցան տունք ի վր . բնակչաց իւրեանց , վայ վայի՛ հանդիպէր և աղաղակ աղաղակի , զս . սրոյ և վայոյ ձոր անուանեցաւ(3) : (Նար.) ԳԱՐԵԳԻՆ ԱՐԲԵՊ . ՅՈՎԱԿԻՖԵԱՆՑ

(1) Զ-ում . հեղու : (2) Զ-ում . խօար :

(3) անուանեցո :

## ԴԱՐՁԵԱԼ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՐՑԵՐ

(Պատասխան Հ. Ա. Պալիկեանին)

Բնթերցողները կը յիշեն որ «Ալիսով»ի 1, 2, 3 թիւերուն մէջ յօդուած մ'ունէի Հ. Ալբէն Պալիկեանի «Գրեցէք . . . Մի Գրէք . . . » գրքին մասին. հոն պարզած էի թէ՛ ո՛չ թէ Հ. Ա. Պ. ի հաստատածները սխալ էին (բացառելով մի քանի կէտեր), այլ թէ՛ անոր կարգ մը ժխտածները թուլատրելի են գոյութիւն ունենալու՝ առահասարակ ընդունուած ձեւերուն քովիկը: Բնական էր որ այդ առթիւ ցուցնէի անոր մի քանի ժխտումներուն անհիմն ըլլալը: Հ. Ա. Պ. պատասխան մը գրած է «Յուսաբեր»ի Մայիսի թիւերուն մէջ, ուր դըժրախտաբար քիչ մը շատ ենթակայական տարր դրած է, (գիմացինը վիրաւորելու աստիճան), բնականաբար ի վես իրատես փաստարկութեան: Մանօթ է որ այդ կերպը չյարմարի նոյնիսկ ընկերային ու քաղաքական խնդիրներու շուրջ ոչ-ամրոխավարակոն բանավէճներու, թող թէ լեզուական: Ես իր լեզուովը պիտի չպատասխանեմ իրեն, այլ իրատեսօրէն պիտի գննեմ հարցերը (որոնց վրայ նորեր ալ աւելցուցած է), պարզապէս նշելով արամարանութեան իր անտրամարանական կերպերը և փաստարկութեան անփաստացի միջոցները:

1. Գործներորին ձեւ դատապարտած էր ինք, առարկելով թէ անկէ ջնջուած ուն-«պարզ ու չէ»: Հակառակ հարցումիս՝ Հ. Ա. Պ. չպարզեր թէ ի՞նչ է իր «պարզ ու ըստածը: Գործներութիւն ձեւ ունենալու համար պէտք էր զործնեայ բառը ունեցած ըլլայինք կ'ըսէ: Բայց հայերէնը ունի նաև խընթացներ՝ ցուցնող թէ՝ բուն բառը մէկ ածանցումով անփոփոխ մնացած է, մինչդեռ անմիջապէս հնչափոխուած է կրկնածանցումի պարագային:— Հայր՝ հայրենի՝ բայց հօրենական, մայր՝ մայրենի՝ բայց մօրենական:

Եւ հակառակ որ երկու, նոյնիսկ երեք հնչափոխումով բառեր յիշած էի, օր-թ-ո-չ-նազգի, (հակիրճութեան սիրոյն, կոռրած գրերուն տեղ գծիկներ պիտի զնեմ, իսկ փոխուած գրերն ալ պիտ' ստորագծեմ), ինք կ'անեսէ այդ, և կը ջանայ

համոզել թէ բարդ-ածանց կամ կրկնածանց բառերուն մէջ առաջին հնչափոխուելի տառը կը մնայ անփոփոխ, և միայն յաջորդ հնչափոխուին է որ կը փոխուի (օր. ուսումնասիրութիւն): Անտեսումէն չէրջ սխալ ընդհանրացում. իր տուած օրինակը սխալ չէ, սակայն այդ մասնակի մէկ երկու օրինակներէն հոմուած ունահաման եղբակացումն է որ սխալ է: Ատովինքը ալ տրամարանած կ'ըլլայ այն դոդին նման որ, երբ զատաւորը կը յայտնէ թէ իր այսինչ տունը մտնելը երկու հոգի տեսած են, ալտ ալ խօսնք է, կը պատասխանէ, ես ալ տասներկու հոգի կրնամ ցուցնել որ այդ տունը մտնելս չեն տեսածու: Իրաւ որ կրնար երկիլիոն հոգի ալ ցուցնել: Հայր Արսէնն ալ կրնար 50000 բառ բերել որ իմ ըստածիս հետ կապ չունին, բայց ատով ժխտած չ'ըլլար իմ բնարած օրինակներս որ հայ լեզուէն են, տարբեր խնդիր եթէ լեզուէն վարել կ'ուղղէ զանոնք, իրը «աղանդ»երէն: Բայց հայերէնի հարուստ երեսոյթներն ու իրականութեանները, որոնք գեռ լման խուզարուած չեն ո՛չ Բազրատունիէն ու Այտնեանէն և ոչ ալ Հ. Ա. Պ. էն, իրենց զայութեան ապացոյցը վաղ թէ ուշ վերջապէս կը հակազրեն ու կը հարկազրեն զիրենք ուրացողներուն աշքին ու մտքին:

Ահա նոյն այդ հայերէնէն երեք հընչութիւնով մի քանի օրինակներ ալ Հ. Ա. Պ. ի վերոյիշեալ սխալ ընդհանրացումը հերքող.— Վ-րաց-ալգիտութիւն, ՈՒԺԳ-ՆԱԶ-ՐԿՈՒԹԻՒՆ, ՈՒԺԳ-ՆԱՑ-ՆԵՐ, մոլեզ-ՆՈՒԽԳ, ծ-Ն-ՆՈՂԵՆԱԿԱՆ, ս-Ն-ՆՈՒԿ-ԳԵՒ, արք-ուն-ական, զ-ծ-Ն-ԿՈՒԹԻՒՆ, մեկնիս-ացնել եայլն, եայլն, եիԱՅԼՆ:

2. Խրատառորին բառը թուլատրելի գտած էի իրը աւելի կարճ ու զիւրընթեռնելի և գեղակինչ: Նախընթաց օրինակ տուած էի քսութիւն և բանսարկութիւն, որոնք, կ'ըսէ Հ. Ա. Պ., շինուած չեն քսուեանարկու-էն, այլ քսել և բանսարկել բայերուն արմատներէն: Կ'ընդունիմ. սակայն գեռ ուրիշ նախընթացներ ալ կան, որոնց անցնելէն յառաջ ընթերցողին յիշեցնեմ թէ՝ ուրիշ-ով կ'ածանցուին առանձին զոյլորին ունեցող բառերը և բայերուն արմատները: Արդ, քսութիւն, մոտառութիւն, ձեռնարկութեան, խնկարկութիւն,

խուզարկութիւն, խնամարկութիւն բառերը չինուած են գոյութիւն ունեցաղ, քըսել, մտանել, ձեռնարկել, խնկարկել, խուզարկել, խնամարկել բայերուն արմատներէն. իսկ առաջարկութիւն, ձեռնարկութիւն և ողբերգութիւն կրնանք նաև ածանցուած համարել ուղղակի՝ առաջարկ, ձեռնարկ և ողբերգ բառերէն որ առանձին գոյութիւն ունին (ինչպէս արդարութիւն՝ արդար բառէն): Այդ օրէնքը մեկնակէտ ունենալով, կը տեսնենք թէ ո՞չ՝ նուագածել, նշանառել, վաշխառել, ձեռնածին բառ, ուրիմն ո՞ւրիէ եկած են հապա՞ն նըւագածութիւն, նշանառութիւն, վաշխառ ձեռնած, հագներգ ձեռերը որպէս առանձին բառ, ուրիմն ո՞ւրիէ եկած են հապա՞ն նըւագածութիւն, նշանառութիւն, վաշխառութիւն, ձեռնածութիւն, հագներգութիւն բառերը.— տարակոյս չկայ որ՝ նըւագածու, նշանառու, վաշխառու, ձեռնածու, հագներգու բառերէն որ առանձին գոյութիւն ունին: կը նշանակէ որ երբ ասոնք ութիւն-ով ածանցուած են՝ քովքովի եկող երկու ու-երէն մէկը ձգած են, ճիշդ ինչպէս որ ամենաարդարէն ալ կըրկնակ այբերէն մին ինկած է, և մնացած՝ ամենարգար:

Հ. Ա. Պ. որպէս թէ իմ տեսուկէտէս հետեցնելով, կ'ըսէ թէ սթէ հովուութիւն և նման բառերէն մէկ ու-ն ձգենք, տեղը կը մնան հովութիւն, հովուհի, անպատռութիւն, անհաշութիւն. ասոնք իսկապէս որ զաւեշտական բառեր են արդիւնք Հայր Արսէնի յղացման: Ոչ թէ իմ. որովհետեւ ես շատ պարզ գրած էի երաց ի անպատռութիւն բառէն . . . քանի որ անպատռութիւն չունինք, հետեւաբար անպատռութիւն չենք կրնար գրել մինչդեռ խրատառու բառը ունինք, ուստի կրնանք խրատառութիւն գրել: Խելպարիւրում:

Հայր Արսէնին ականջը չ'զգար թէ կրնակ ու-երէն մին բաղաձայն է միւսը ձայնաւոր, անպատռութիւն բառին մէջ, և այդ բաղաձայն ու-ն ալ յառաջ եկած է բաղաձայն ւ-ով իւ-էն (իւ = iv, ինչպէս որ ինք ալ զբաց րիւ = rive): Նա պէտք էր յիշէր թէ հնչափոխումը ձայնաւորներու վրայ կը կատարուի, իսկ ես չառաջարկեցի բաղաձայններն ալ հնչափոխել ու չնջել:

3. Յարդամածի ձեւը ընդունելի գրառած էի օրինակներով վաստելով թէ սամառեկո բառէն չինուած չէ, թէ ծածուկը, ծածքը և ծածկը իրը նախարմատ ունին ծած: (ինչպէս՝ վարուիլ՝ վարկ և վարք, պարնեկ՝ պարկ և պահք, ցանեկ՝ ցանք եւ ցանի, ծած նախարմատէն ալ ծածկ և ծածք և ծածուկ): Կարծեմ բառին ծագման, (երանգաւորման ճամբով) պատմութիւնն ալ կը հաստատէ ծած նախարմատին գոյութիւնը: Ի՞նչ է ծածուկը եթէ ոչ բան մը որ իր քով կամ վրան ունի իր տեսնուուլը արցիւող և իրմէ աւելի բառձր բան մը որ զինք ցածը թողած՝ ծածկած է. (համեմատել նաև՝ ներքե և ներս. չի՞ որ խիստ կլիմայ ունեցող Հայաստանի տուները գետնափոր էին, և ներս մտնելը համազօր էր ներքն իշնելու, գետինէն վար): Շածուկ՝ ծածկ-ին հետ համեմատել նաև տամուկ = տամկ, սողուկ = ցողկ, բեղուն = բեղն:

Հասկնալի է թէ ո՞րքան անտեղի է Հ. Ա. Պ. սխալ ընդիանցացումը թէ ուրիմն կարելի է զրել նաև երկայնաբազկ, ազգօգտ, զօրագլխ, քանի որ բազկ, օգտ, զլիս, բառ չունինք:

4. Արեն բառին դէմ Հ. Ա. Պ. առարկած էր թէ հայ լեզուի մէջ իւ-ը երբեք չի կորուուիրու: Ես ալ ութը օրինակներով (զիւտ՝ գտնել ևայլն) հերքած էի այդ պատգամը: Ինք ալ կ'առարկէ թէ այդ օրինակներէն ուղիւղ և պիւղծ սիսալ ձեւեր են (չըսեր թէ ինչո՞ւ), թէ ցիւղկելին արմատը ցուուկ է և ոչ թէ ցւուկ, և թէ սփիւռ, ճիւղ, շիւղ եւ հիւղ բառերուն զուգընթաց ունինք նաև ճիւղ, շիւղ, սփիւռ և խուղ բառերը. սակայն կը խուսափի ըսելէ թէ ասոնցմէ ո՞րն է հնագոյն ձեւը: Հոլովականութեան սկզբունքէն դատելով՝ միենայն բառին զիւրացած հինչը աւելի նոր է քան դժուարը. այսպէս՝ տիար, խոսոչ, սկսանիլ, վերացուցանել աւելի հին են քան՝ տէր, խորշ, սկսիլ, վերցնել: Լեռուն խորը թաղուած զայլախազի կամ ործաքարի կտորի մը ձեւ աւելի հին է, քան հեղեղատինը որ յդկուած կլորուած ձեւ ունի: Որով կրնանք աներկրայօրէն ըսել թէ սփիւռ, զիւտ, պիւղծ, ուղիւղ, ճիւղ, շիւղ, հիւղ, ցիւղաւկ հնագոյն ձեւերէն է որ վերջիվերջոյ յառաջ եկած են՝ չնջել:

սփռել, զանել, պղծութիւն, ուղղել, երկնդի, շղաբեր, խղիկ, և ցոկել, իւ-ի անուշը բանալի կորուստովը կամ չզբաւող ըթի փոխուելովը:

Հ. Ա. Դ. ըսել ուզած կ'ըլլայ թէ այդ կորուստը անմիջապէս հին ձեւերէն չէ եղած, այլ փոխանցման միջանկեալ ձեւերէն՝ սփիռ, շիդ, խուղ և այլն: իմ ըսածաւ այդ է. որով պաշտօնական քերականութեան ընդունած հնչափոխման կանոններէն զատ կը յանդինք նաև ուրիշ երկու կանոններու: — 1. թէ՝ իւ-ը կրնայ փոխուելի ինիի կամ ու-ի: 2. թէ՝ ձայնաւոր մը կրնայ առաջին հնչափոխումէ մը վերջ երկրորդ մ'ալ կրել. (հիւղ՝ խուղ՝ խղիկ, գիւտ, \*զուտ, զանել, թիւրք՝ թուրք՝ թըրքական, քիւրդ՝ քուրդ՝ քրդերէն, շիւղ՝ շիդ՝ շղաբեր և այլն):

Հ. Ա. Դ., հակառակ անոր որ ի՞ր իսկ առարկովի բերած օրինակներուն մէջ իւ-ը ինիի փոխուած է, դարձեալ չի տեսներ և շուզեր տեսնել այդ իրողութիւնը, որովհետեւ Պ. Այլապովսքի հայկարանը կարծած է եղեր թէ արնոտ յառաջ եկած է միայն արմին ձեւն: իր ի յայտ բերած այդ հանգամանքը կրնայ յարմարի՛ ընդօրինակել կամ զոց սորվիլ ուղղողներու հոգերանութեան, և ոչ թէ անձնապէս քըննել ուղղողներու: Այդքանով ալ չի բաւականար, և աչկապուկի զաւեշտը կատարեալ ընելու համար կը յոյտարարէ նոյնիսկ թէ (որպէսպի Պոսիւէ ձեւին տեղ իր խեղած Պոսուէ ձեւը կլեցնէ ինձի): իս ալ արդէն պաշտպանած եմ եղեր իւ ձայնին ու-ի փոխուելով ժողովուրդին կողմէ: Նուրէն սխալ ընդմանեացում եւ անհնառում:

Ո՞չ, Հայր Արսէն: Իւ բաղադրեալ ձայնաւոր մ'է, զոր եթէ տարրազազրենք՝ կ'ունենանք ի+ու, որոնց երկուքն ալ հընչափոխելի և կորուսելի են: Կարգ մը բարբառաներ անոնցմէ առաջինը ձգելով երկրորդը պահած են: Անազը կը հնչէ աղբուր, արուն, ալուր: Իսկ ուրիշներ ալ ընդհակառակը, առաջինը պահելով երկրորդը ձգած են, ինչպէս թարբերդ և Աւրաբկիր որ կը հնչեն արին, աղբիր, ալիր: (այս երեսյթը անհրաժեշտաբար նկատելու է հայերէն հին շեշտագրումը քննելու ատեն):

Հ. Ա. Դ. կ'առարկէ, առանց ամենազոյզն իրաւունքի, և ինքզինքին նակա-

սելով, թէ՝ «ո՞ր աշխարհի մէկ զրագէտը ժողովուրդին ծոմակած բառերը զործածած է երբեքու: — Ամենէն առաջ ինքը, ինչպէս որ ցոյց տուած էի, և զոր ինք դարձեալ կ'անտեսէ: ինչո՞ւ կը գործածէ՝ ըլլալ որուն շիտակն է եղանիլ կամ լինիլ. ինչո՞ւ կը զործածէ վրայ, վար, մէյ մը, մէյ մ' ալ, առաւու, ապրեցնել, եկեր է եայլն, եայլն, եկաթիլն, որոնք ժողովուրդէն ծոմակուած բառեր են, շիտակներն ըլլալով՝ վրայ, վայր, մէկ մի, մէկ մ' ալ, առաւու, ապրեցնուցնել, եկեալ է: Նոյն պէս՝ ինք չէ որ իր զրքին մէջ կ'ըսէ. «Պատոյտ . . . բուն բայն է պտուտիւ: աշխարհաբար պտտելլ տակէ է, ժողովուրդին բերնին մէջ ու-ն ըթի փոխուած է, չատ զործածական բայ մը ըլլալուն»:

Ուրիշ պարագայ: — Երեսնի Ռւղագրական Յանձնած ողովին իրը պտտամխան Հ. Ա. Դ. կը ստորագրէր թէ ճնախնիք դըրեր են Հոռվմ և Հոռմ, Յովիր և Յոր, որոց մէջ ընտրութեան աղատութիւն ունինք և մենք»: Իսկ իր զրքին մէջ ալ կը զրէ: «Աշխարհաբարի մէջ այդ վեւերը ըսկած են անպէտ զառնալ . . . ըստ իս աւելորդ է այլես Հոռվմ, հոռվմայեցի դըրեր: պէտք նետել վեւը. Յովիր, Յակովիր, Անտովիր, Սիմովիլ, լեգէովիլ և նման սոսկումները առանց վեւի կ'արտասանենք»:

Պարզ է որ ինք ալ ազործածած է ժողովրդական ծոմակած բառերը:

Ամբողջ լատինական աղգերը, անզիմացիք և այլն, հագրաւաոր բառեր ունին զորաւած են լատիներէնէ, և առնզի մէջ լաւ մը ճզմրտելէ վերջ նուիրագործած են այսօր: Չերկարելու համար օրինակներ չեմ տար:

Այս բոլոր հակառակումներէն ու անտեսումներէն կը ահենուի թէ Հ. Ա. Դ., ըստ կամս, ժողովուրդի լեզուէն զրաբար, և զրաբարէն ալ ժողովովի լեզուին կը ցատէ. նա չէ բանաձեած իր ահսակէտը թէ ինչ է սահմանազիծը որ կը բաժնէ ժողովրդի լեզուին և զրաբարին՝ մեր զրականութեան մէջ մտնելու իրաւունքները: Եւ ցորչափ այդ տեսակէտը չէ կազմած՝ նա միշտ ալ ակամայ-կամայ հակառակութեանց մէջ պիտի տարուրերի զես: Իսկ ես, որ իմ տեսակէտս կազմեր ու պարզեր եմ արդէն, «աղանդաւոր» հաւատաքննական բառով կը պատուիմ իր կողմէն, այն պարագայէն ի վեր, երբ յանդինեցայ իր կարգ մը անհիմն պատգամներուն մէջ չսահմանափակուիլ:

Խարունակելի

## Տ Ո Մ Ա Ր Ա Կ Ա Ն

- (ա) Բուն Թուական Հայոց  
(բ) Գրիշական Թուական

(ա) Բուն Թուական Հայոց: Ազգային պարբերական ժամանակ հաշուելոյ համար՝ մեր ամենահին թուականն կոչում է Բուն Թուական Հայոց, որպէս և Հայկալ Երջան, որոյ սկզբնաւորութիւնն մեր նախնիք ընդունած են որպէս 2492 Ն. Ք. + Ե. Տ. 2492 Ն. Ք. + Ե. Տ. 1931 = 4423 տարի): Յայտնապէս՝ կարի գժուարին է, եթէ ոչ անկարելի, ունչ աստիճան հաստատութեամբ ասել թէ սորա սկզբնաւորութեան սահմանադրութիւնն ի՞նչ կիմանց վերայ անօրինուեցաւ: Մեր Ազգային հասաւանդ պատմագրութեանց մէջ, մեր նախահօր Հայկոյ մեկնումն թորելունէն եւ հաստատուիլն Հարաւային Հայաստանում արձանագրուած է որպէս 2247 Ն. Ք., և նորա պատերազմն ընդդէմ Բէլայ որպէս 2108 Ն. Ք. Այս թուականն (2108 Ն. Ք.), ըստ մեր հնագոյն աւանդական պատմութեանց, հոմօպատասխանում է առաջնազոյն Հայկական Պետութեան հիմնարկութեանն, Հայկայ ձեռամբ: Աւելին՝ մեր Բուն թուականի սկզբնաւորութիւնն ի՞նչպէս ընդունելի եղեւ որպէս 2492 Ն. Ք. եթէ զոն զիտակից անձինք որք ունենան իւրիանց տրամադրութեան ներքոյ պատմական ունչ հաւաստի տեղեկութիւնն սորին առնչութեամբ՝ արժանի է եթէ յօժարին ի լոյս ընծացել զայն «Սիրնախ» մէջ, առ ի ճշգումն: Սակայն եւ այնպէս, որքան որ զիտելի է մեզ, ի չգոյէ վաւերական յիշատակեալ պարզաբանութեանց, երեսում է մեզ թէ հատեսեալ մեր կարծիքն գուրս չլինի կարելիւթեան սահմանէն ի մասին հիմնարկութեան մեր յիշեալ Բուն թուականին: Յայտնի է որ ըստ եօթանասնից Հին կտակարանի թարգմանութեան եւ ժամանակագրութեանց (յամին 273 Ն. Ք., Պատգամէս Փիղագէլփոսի հրաւիրանոք), նոքա վճահցին Արարչագործութեան թուականն որպէս յամին 5425 Ն. Ք. (որոյ հե-

տեսողք ենք և մեք Հայերս — Տե՛ս, զրո-օրինակ, ընթացիկ տարւոյս մեր ունչ վատահելի Օրացոյցների ժամանակագրու-թեանց մէջ յիշատակութիւնն, սի ստեղծ-մանէ ախարհի, ամք 7356», այսինքն՝ 5425 Ն. Ք. + Ե. Տ. 1931 = 7356 տարի), եւ Զրհեղեղին որպէս յամին 3163 Ն. Ք. + Ե. Տ. 2492 Զրհեղեղին և 2492 Ն. Ք. թուականին՝ 671 տարի ժամանակամիջոց կայ (3163 - 2492 = 671): Հայոց աւանդական հին պատ-մութիւնն, Հայկայ անմիջապէս նախաւ-ծնողներին վերաբերութեամբ, երեք սե-րունդ է հաշւում զկնի նոյի, ոյսինքն՝ Յարեթ, թորգոմ և Գոմեր, որոց յաջոր-դաբար ծնունդն եւ կենաց տեսողութիւնն յիշատակուած չեն Հին կտակարանին մէջ, ինչպէս որ են ատան նահապետներինն՝ Աղամէն մինչև նոյ (ՅԱՅ. Գլ. Ե.): Աւստի՝ անհաւանական չենք վարկանում որ մեր հնագոյն նսխնիք միջին հաշիւ մի որդե-գրեցին (ննթաղրական ընտրողութիւնն մի որ անսովոր երեւոյթ մի չէ ըստ ոմանց կտակարանական մեկնարանից՝ անյիշա-տակեալ ժամանակագրութեանց կապակ-ցութեամբ) նկատմամբ երեք նախաւծնողաց կենաց հասակներին ի մէջ նոյի և Հայկայ, ի մտի ունելով հանգերձ այդ ժամանակի արձանագրուած մարգելացին կենաց եր-կարութիւնն, որով և որոշեցին 2492 Ն. Ք. որպէս մեր Բուն թուականն՝ զոյզ ընդ Հայկայ անուանն (և, թերեւու, ընդ նորա ծննդեանն): Յիշելի է որ թէպէտեւ մեր Բուն թուականն, որպէս և նորա յաջոր-դոյ Տամարական թուականն (սահմանեալ յամին Ե. Տ. 552), յամէ ամ երեսում են մեր Օրացոյցների մէջ որպէս Ազգային Շրջանացոյցք, սոկոյն՝ վասն հասարակ կամ ընդհանրական գործառնութեանց մեր Ազգին մէջ, նոքա տեղի տուած են Փրկ-չական թուականին:

Ըստ երեսոյթին՝ այդ իսկ անվաւեր վե-րագրութեան պատճառաւ է որ օտարազգի մատենագիրք նկարագրած են մեր բուն թուականն «անորոշ» ածուկանաւ, որպէս և նոյնպէս նկատած են հին Եգիպտականն: Սակայն և եթ՝ այդ բաւական չէ որ ի չը զոյզ չօշափելի վկայութեանց բոլորովին հերքենք առ մեզ նորոցս անյայտ և անհա-սանելի՝ ի հոսցն հրիտակեալ աւանդու-թիւնքն: Քանզի եթէ այդպէս լինի, ուրեմն

համահաւասար փաստաբանութեամբ՝ կարելի է վիճել, առանց գիմաղրութեան, որ չկան ունեւ հին Ազգային բուն թուականք, թէ Արևելեան և թէ Արևմտեան Ազգաց մէջ որք, բացարձակօրէն հիմնեալք հին աւանդութեանց վերայ, չլինին առարկայ երկրայութեան և ընդդիմաբանութեան, երբ ընդ մոդ անցանելով՝ ենթարկենք զայն քննական խորին զննութեանց։ Նոյն խոկ Փրկչալիան Թուականն, հնարիեալ և հաստատեալ ձեռամբ զիտնական Դիոնիսոս և Իրասերօի (Dionysius Ξείρινος) յամին Յ. Տ. 525, և յետ այնու տակաւ առակաւ որդեպրեալ համայն Քրիստոնեայ Ազգաց մէջ, նիւթ եղած է հականառութեան ումանց մեկնաբանից կողմանէ (թէպէտեւ սոքա կազմեն փոքրամանութիւն մի), ըստ իւրեանց նկատողութեան Քրիստոսի Ծննդունդն չորս տարի անագան հումարելով բազգատեալ ընդ մեր ընտանի Յամի Տեառն Թուականին։

(բ) Փրկչալիան Թուական։ Սորին առնչութեամբ՝ ի ճահ ենք համարումնախ հաւմառօտիւ յիշատակել զոյութիւնն մէկ նըշանաւոր ժամանակաբանական շրջանի որ կոչւում է Յուլիան նրան, և որ կարեսորդեր է կատարում սոյն խնդրոյն հաշուերանութեան մէջ, բայց որ կապակցութիւն շունի ունէ Ազգային թուականի հատ։ Նորա սկզբնաւորութիւնն զետեղուած է ի 1 Յունուարի, յամին 4713 Ն. Ք., որոյ լիակատար ընթացից տեւողութիւնն է 7980 տարի։ Այն կայանում է որպէս առաջնորդող մէկ զապանակ, Եկեղեցային Տոմարական երեք ենթաշրջանների, ընդգրկելով և համարովանդակելով երկարութեանց սահմաններն՝ «Արեգակնային Երջանի» (Եօթներեակի) 28 տարին, «Լուսնային» կամ «Մետոնեան» (Իննեւտամներեակի) 19 տարին, և Հոռովմէտական «Ինդիկլըն» (Բնդիկտին Էնդիկլոն) 15 տարին։ Բազմապատկելով  $28 \times 19 \times 15$ , արդիւնքն լինում է 7980 տարի, այսինքն, սկսեալ ի 1 Յունուարէն, 4713 Ն. Ք., երբ 7980 Յուլիան տարիին եր անցանեն՝ վերստին զուգագիպումն կը լինի այդ երեք ենթաշրջանների միասին սկզբնաւորութեանցն։

Արդ՝ վերագառնալով առ մեր նիւթն, բաւական է կարծեմ եթէ յանդիման ածենք հականառութեանց թեր ու դէմ յատ-

կութեանց նշանաւորն միայն՝ ի սակա Քրիստոսական թուականին։ Անտարակոյս բազմաց ծանօթ է որ մինչեւ վեցերորդ դարու առաջին քառասորդի վերջն համայն Քրիստոնեայ ազգերն, անբացառաբար, զործ էին ածում իւրեանց յատուկ սեպհական ազգային թուականներն, յորում ժամանակի Փրկչական թուականն ո՛չ զոյութիւն ուներ և ո՛չ անզամ այն լսուած էր ունէ Քրիստոնեայ երկրում։ Որպէս յիշեցինք ի վեր Դիոնիսոսու «Կրտսեր» առաջնն էր որ գտաւ և հաստատեց զայն յամին Յ. Տ. 525, և որ յետ այնու ընդհանրացաւ համայն Քրիստոնեայ մէջ։ Նա հիմնեց իւր հաշուերանութիւնն այն փաստին վերայ թէ Քրիստոսի Ծննդունդն տեղի ունեցաւ յընթաց Հոռովմայ հիմնարկութեան թուականի 753րդ տարւոյն, զոր համապատասխան գտաւ ընդ «Յուլիան» կոչուած Տոմարական Երջանի 4713րդ տարւոյն, ապացուցաներով ընդ նմին՝ թէ երեսուն և երեք տարի յետ այնորիկ, այսինքն՝ յընթացս 4746րդ տարւոյ նոյն ըրջանին, Զատկական լուսնոյ լրումն իրօք պատահեցաւ Ապրիլ Յին, յաւուր Ուրբաթու, զուգացեալ ընդ Հրէից Պասէքին, յորում աւուր տեղի ունեցաւ մեր Փրկչին խաչելութիւնն։ Դիոնիսոս և իւր համահաւան հետեւըդք, համոզելի հաշիւներով, սոյն փաստարանութիւնն եւս առաւել ամրացուցին այն զօրաւոր տրամարանութեամբն թէ լուսնոյ լրումն չգիպեցաւ յաւուր Ուրբաթու բազում տարիիներ նախ քան կամ զինի յիշեալ թուականէն։ Սակայն հակառակ դաւանողք պնդում են թէ լուսնոյ լրման դիպումն, յաւուր Ուրբաթու, տեղի ունեցաւ ըստ մեր արդի զործածական թուականին՝ յամին Յ. Տ. 29, և թէ որովհետեւ Յիսուս երեսուն և երրորդ տարւում էր երբ նա հանգեաւ, իւր Ծննդունդն չորս տարով յառաջ էր քան ինչ որ ընթացիկ է Քրիստոնեակից մէջ։

Անդանօթ ունինք և այլ պաշտպանողք Դիոնիսուան փաստարանութեանն, որք կոչում են ի վկայութիւն Դանիէլի Մարդարէութիւնն, այն է, «Եօթնաւասուն Խօթներորդք համառօտեցան ի վերայ ժողովրդեան քոյ, և այլն» (Գլ. Թ. 24), այսինքն, 490 տարի զինի վերահաստատմանն Հրէից Օրինաց և կրօնից Երուսաղէմում։

Մեսիաթի կիանքն կը վերջանար (Տե՛ս, Պահ. Դ. թ. 24-27): Գիտելի է որ կտակարանական Մեկնիչք, համաձայն ընդունելութեամբ, «Եօթներորդք» (կամ շաբաթական եօթն օրն), եօթն արդի յարաւելով, հաշուած ևն «Եօթանասուն եօթներորդքն որպէս  $70 \times 7 = 490$  տարի»: Արդ՝ Սողոմոնայ Տաճարն այրեցաւ ձեռամբ Նարուզոգոնոսորայ յամին 586 Ն. Ք. և Հրէց ազգն գերեվարեցաւ ի Բարելոն: Կիւրոս զրաւեց զԲաբելոն յամին 538 Ն. Ք.: Ենթարորդում ամի թագաւորութեանն վշտասպեան Դարեհի, այսինքն՝ յամին 520 Ն. Ք., նոր Տաճարի հիմնարկութիւնն վերսկսաւ վերակացութեամբ Զօրաբարելի, որոյ նույիրական նաւակատիքն տեղի ունեցաւ յամին 516 Ն. Ք.: Յամին 586 մինչ յամին 516 Ն. Ք. եօթանասուն տարի ժամանակամիջոցն է յորժամ Հրէցյք գերի էին ի Բարելոն: Վատարանջեալ այս ժողովուրդն, Տաճարի վերստին շինութենէն դկնի, փութաց խումբ առ խումբ վերադառնալ իւրեանց սիրելի Հայրենիքն — յերուապէմ: Բայց, յերեսաց պարտադրիչ գերութեան օտար աշխարհում, իւրեանց կրօնաքն ապականուած էր և ազգն շաղախեալ ամպարշտութեամբ, ուստի անհրաժեշտ էր մաքրագործելոյ և վերածելոյ զամնայնն առ իւրեանց նախկին վիճակն՝ ըստ բուն Մովսիսական Օրինացն: Հին կտակարանի մէջ յիշուած էն երկու ականուոր գերակատարք որ հոչակուոր հանգիստացան՝ լիուլի կատարումն տալով այս ստիգմոգականն նպատակին, այսինքն, զլիսաւորապէս՝ նզր (կամ Եղրաս), «Բահանայ և պատմիչ օրինացն Տեսան», և երկրորդպապէս՝ Նենին, իրաւամբ և Բարեպաշտ Հայրենասէր ո վերածայնեալն ի մէջ Հրէցյ: Արտաշէս Ա. «Երկայնածենն» բարձրացաւ Պարսից Գահն յամին 465 Ն. Ք., եօթն տարի զկնի որոյ, այսինքն՝ յամին 458 Ն. Ք., նա չնորհեց եզրին իւր համբաւաոր Հրովարտակին, «Թագաւոր Արտաշէս» Եզրի քահանայի՝ և պատմէշի օրինացն Տեսան, ոզդոյն և այլն» (Տե՛ս Եղր Ա. Գլ. Բ. 10-27), որով եզր կարողացաւ վերահաստակ Հրէցյ բուն օրէնքներն՝ աջակցութեամբ Նէկմիլի: Այս թուականն, 458 Ն. Ք., զուգագիտումն է Պահիէլի Մարգարէութեանն: Ցիսուս խան և ինն ամաց հասակի էր, կամ, ըստ Դուկասու,

նորա երեսներորդ տարին նոր սկսում էր, «Յիսուս էր ամաց իրրե երեսնից սկսեալո» (Դ. Գ. 23), երբ նորա Մկրտութիւնն տեղի ունեցաւ և ի հնդետասաներորդի ամի տէրութեանն Տիրերեայ Կայսեր» (Դ. Գ. 1), որոյ գահակարութիւնն տեղի Հռովմայ Հիմնարկութեան թուականի 767 էն մինչեւ 790, կամ Յ. Տ. 14-37, որ նշանակում է Մկրտութեան թուականն էր Յամին Տեսոն 29 (Յ. Տ. 14+15=Յ. Տ. 29), զկնի որոյ նորա Թարողութիւնն տեղից երեք արդի և յետ այնու նորա Մահն: Վասնորոյ 458+29+3=490 արդի, ի լուսն Պահիէլի Մարգարէութեան, և, միասին ընդ վերջեալ միւս փաստից՝ ի վկայութիւն Դէռնիսիսի ձեռամբ առամբ սահմանադրեալ Փրկչական Թուականին:

Լոնդոն Ս. Մ. Տէր Դրիդուրեան

#### Ա. ՊՐԱԽ Ա. Յ Կ Ր Ո Ւ Յ Վ Բ Ը

### ԳՈՅՔՆ ՈՒ ԵՂԲԱՑՐԸ

Քոյր ու կղբայր էին անենք. Սաթենիկը և Արամը: Կը բնակէին գիւղին ծայրը, խեղճուկ տնակի մը մէջ — միակ հարըստութիւն որ կը մնար իրենց ձնողքէն: Հայրերնին կահոււխ մեռած էր. հազիւճանչցեր էին զայն: Մութ կերպով կը յիշէին, երբ ան մինչազին, վերջալոյսի ըստուերներէն խոշորցած տուն կը մտնէր, բաց սրունքներով ու բազուկներով, իր օրուան աշխատանքէն՝ կոնակէն վոր առանելով տոպրակը որ ուսեցած կ'ըլլար երկու երեք խոշոր հացերով. և ուսին վրայ կ'երկնարք, հրացանի փողի պէս, բահը կամ բրիչը, որուն կապուած էր միշտ չոր փայտերու խուրծ մը, ամէն օրուան հացը տոլապին, և փայտը օճախին համար:

Այդ օճախը սիրուն յիշատակներ ունէր իրենց համար. իրիկունը բոցերը կը պարէին հոն, իրենց թարմ աչքերուն դէմ, և իրենց կարմիր լեզուներովը կը լըդուըստէին սանը ուր ապուրը կ'երգէր կեանքի զուարթ երգը:

Հօրը մահէն հինգ տարի վերջ՝ մայրէնին կ'երթար հանգչիւ իր մարդուն կուշտին, զիւղին անչուք գերեզմանը: Կրակը

կը պաղէր օճախին մէջ, սանը կը լոէր իր երգը, ցուրտէն ընդարմացած թռչունի մը պէս, սառած ձիւզին ծայրը: Հիմա տնաւին գուռը կը բացուէր միայն բարի զրացիներու ոտքերու թիթե հարուածովը, որոնք իրենց երկու ձեռքերու մէջ կը բռննէին ձերմակ ծրար մը, որ կը բացուէր զազանապահ կիրապով պատիկներու աչքերուն առջև, որոնց մթնցած խորքին մէջ թաց ժպիտ մը կը շնուռէր և ծրարին տաքուի պարունակութիւնը կը պարագուէր պղտիկներու պնակին մէջ որ, անօթի բերանի մը պէս, մէկ անգամէն կուլ կաւարգ զայն:

«Եկրէք, զաւակներս, կ'ըսէր դրացիին ձայնը և փառք տուէք Աստուծոյ. Աստուած կը հոգոյ ձեզ, ինչպէս ճնճուղին ձագերը»:

Սաթենիկ հիմա ութը տարեկան է, Արամ՝ հինգ տարեկան. որքեր են որքացած իրենց գլուխած անակին մէջ: Արեին հետ կ'ելլէր Սաթենիկ. մինչ եղբայրը դեռ կը քնանար, աչքերը խփուած աշխարհի ցաւերուն, և սուզուած անուշ երազներու երանութեան մէջ: Քոյը բակը կ'իջնէր հաւերուն թափիերւ իրիկուան ճաշին փրչքանքները և կթելու մայրիկին այձը: Աւմէն առաւու թարմ կաթին ամանը և քանի մը թարմ հաւեկիթներ վեր կը բերէր ան, աղօրը և իր նախաճաշչին համար: Ապա կ'արթնցնէր եղբայրը, կը հազուեցնէր ու կը մաքրէր զայն, մօր մը պէս՝ որուն գուրգուրանքին աղապատանքը կը խօսէր իրեն, այդ դարտրկած տանը մէջ: Տաք կաթին մէջ կը թաթիւէին իրիկուան հաւցին մնացորդը, ու այդ պահուն Սաթենիկ ի'նչ անպատում ուրախութեամբ կը տեսնէր պղտիկ աղօրը թաց պատառներով ուսնեցած թուշերը, որուն բերնին անկիւններէն յաճախ վար կը սահէին ճերմակ ալիքները կաթին, մօր մը լեցուն ստինքները կուշաւ ու կուռ քամող երախայի մը պէս: Սաթենիկ միշտ կանուխս վար կը զնէր իր զգալը, աղօրը լափելլ տեսնելու հրճուանքով և իրեն այնպէս կը թըռուէր որ աչքերովը կը տեսնէր ամէն օր անոր հասակ առնելլ: Արամ կ'ուտէր թէ չէ, ուշ մնացողի աճապարանքով կը թըռուէր փողոցը, իր ընկերներուն մօտ, որոնք արեին անդրանիկ անուշ ճառագայթներուն մէջ, մազերնին հովին տուած, կը վաղէին,

կը հետային, կը քրտնէին, առտուն բացաւող շաղուած ծաղիկներու երանգներով:

Օրերը կը սահէին այսպէս այդ երկու որքերուն արտգ աճող կեանքին վրայ. զըրացիները կը շարունակէին բարի ըլլալ իւրենց. գերեզմանը պառկող սիրելիներու Աստուածը կը հոգար միշտ զիրենք, և բանի մը պակասը չէին զգար իրենց շուրջը: Սաթենիկ տուննըվեր աղջիկ մըն էր.

զրացիները և ամէն տեսնուզ կը սիրելին դայն: Տունը մտքուր ու կոկիկ կը պահէր, իր ու աղօրը լաթերն կը կարէր, կը կարկատէր, և եղբօրը որբ ըլլալ չէր զիրացըները. և ինչո՞ւ որբ ըլլար, կ'ըսէր ինքնիւրեն, քանի որ իր մեծ քուրիկը ունէր, մօր մը բոլոր գորովովը և հօր մը առնական ուժով զինուած: Ան, տունէն զուրս, կը տեսնուէր յաճախ փողոցին մէջ, փեշերը ժողուած և ձեռքերը սոթտած, երբ մօտիկ զրացի մը իր աղտոտները կը թըրջէր տաշտին մէջ, զրան շեմերուն քով, և կամ փուռը, հացին տաշտին քով, երբ ուրիշ մը իր տունին հացը կ'եփէր: Ու ամէն անգամ, թեին տակ բան մը ծրարու տունէն ներս կը մտնէր, տաք հաց մը կամ փիտէ մը, և կամ պնակ մը կերակուր, զոր իրեն կուտային զրացիները, իր օգնութիւնը փոխարինելու համար:

Արամը կը մեծնար ու կը գորանար, երեսին վրայ կարմիրներ կը բացուէին: Արգէն սկսած էր ան թազեցի տղոց հետ վարժարան երթալ, իր քովէն կախած զիրքին ու տետրակներուն պայուսակը: Իրկունը, ճաշն վերջ, ճրազին զիմաց անցած կը կարդար իր օրուան գասերը, կը զրէր ու կ'աւրէր, մինչ քոյը իր կարկըտուքով զրազած կ'ըլլար և այն տանեն, քրոջը ձեռքերուն մէջ ասեղը աւելի արագ կը շաբէր, սստոստուն պարի մը կայթիւններով:

Որբացած այդ տունը կը շնչնար օրէ օր, սուզի և սրտագողի սկերը կը ծակէին նոր շինուազ կեանքին տաք շողերը:

Սաթենիկ հիմա տասնըվեց տարեկան թուխ զեղեցիկ աչքերով, հասակ առած առողջ աղջիկ մը եղած էր. աշխատութիւնը և մայրական զորովի զեղումը որուցեր էր զայն: Գիւղին երիտասարդներու աչքերը հիացուազով և համակրութեամբ կը նայէին անոր. մինչ ան՝ գե-

տինը գամուած աչքերով՝ կ'աշխատէր տուշնին մէջ կամ զուրսը, մօր մը անձնութեռութեամբ և անսպաս կորովավ:

Ի՞նչ աղօւոր տունի սիւն մը կ'ըլլայ, կ'ըսէր ամէն բերան, անիկա աղջիկ չէ, մայր մը և տանտիկին մը ծնած է:

\* \* \*

Մօտիկ զրացի մ'ունէին անոնք, որ մասնաւոր հոգածութիւն և զուրդուրանք կը ցուցնէր իրենց: Ամէն օր, երբ Արամ գարոց մեկնած կ'ըլլար, և Ասթենիկ իր տունին գործերը և ժողվարութը աւարտած՝ կ'ըսէր անոր. «Աղջի՛, ի՞նչ կ'ընսա տունին ներսը մինակ, բըրուկի պէս. գործ ա՛ռ մեղի եկուր»:

Ու Սաթենիկ երբ ուրիշներու օդնելու և ծառայելու հարիին տակ չէր զանուեր, կարկտութը կ'առնէր, կ'երթար դրացիին տունը: Դրացին, Հոռովի խաթունը, հիմա մէկ հատիկ տղայ մը ունէր — Խաչիկը, ընտանիքին ամէնէն պղտիկը. աղջիկները աչքը գլուխ ըրած, չնորհքով տուներու մէջ հարս զրկած էր: Հիմա իր բոլոր հողին ու սիրտը կեզրանացուցած էր տղուն վրայ, որ հօրը հետ արդէն սկսած էր աշխատիլ անոր գործի խանութին մէջ: Դրացին գլուխ գլխի այդ խօսակցութիւններու ատեն հարազատ զաւկի մը սիրով կը նայէր անոր, երեսը կը նայէր ու չէր կշտանար: Յաճախ կը խօսէր իր տղուն վրայ, բառ չէր գտներ գովիլու համար անոր պոյը, պօսը, ձեռքին հիւներները, և կ'աւելցնէր իր ամէն փափոքին հասած մօր մը հպարտութեամբ. «Ա՛լ հայրը ձեռքը բանի չի դպցներ, ամէն գործ Խաչիկիս ձգած է. Խաչիկիս ալ Աստուած արեւը պահէ, ձեռքին բան չի փախիր, հիւների մատներ ունի. չօճուզս, պղտիկ պղտիկ պապայի գործ կը տեսնայ, աչքերս միշտ ճամրան է»:

Սաթենիկ կը ճանչնար Խաչիկը. աղուոր, կայտառ և զործունեայ երիտասարդ մըն էր, և մօրը ըսածներուն իրաւունք կուտար, թէն զիտէր որ մօր մը աչքերը միշտ աւելին կը տեսնային իր զաւկին վրայ. բայց իրաւ ալ Խաչիկ աշխատասէր աղայ մըն էր. «Զաւկիդ խերը տեսնաս». կ'ըսէր Հոռովի խաթունին: Բայց իրեն այնպէս կուգար որ այդ կինը լեզուի ծարը բան մը ունէր իրեն ըսելու, բայց կը ծամ-

ծըմէր: Սակայն Սաթենիկ կը կարդար աշնոր հոգիին մէջ բոյն դրած մտածումն ու փափաքը և ասիկա որչափ ալ ժպտէր իր աղջկայ երեակայութեան, բայց իր միտքը ամբողջովին Արամը զրաւած էր, կարծես Արամը այնքան ընդարձակ ըլլոր որ ուրիշ տրամադրելի տեղ չի թողուր իր մըտածումներու ոլրախն մէջ: Եւ ինքն ալ, այդ խօսակցութիւններու տաեն, կը բացազնէր շաս անզամ. «Ա՛խ, մէջ մը Արամս մեծնար, հօրը տեղը բանէր, անոր օճախը չէնցնէր, ա՛լ ի՞նչ կ'ուզէի»: — Կը մեծնայ, կը պատասխանէր Հոռովի խաթունը. իրաւ որ Արամը թոսուն կը լմանի. այ չէ մեծցեր. Արամը մինակ քուկդ չէ, մերն ալ է:

\* \* \*

Ցուլիսի մէջներն էր. տաքը կը ճնշեր երկինքն կարմրած երկաթի ծանրութեամբ. ծաղկինները իրենց զլուխները կախներ էին. ծառերը արձանացեր էին իրենց սաքերուն վրայ, կարծես քար գարձած. թուշունները հօծ ու խիտ թաւուտքներու խորքը իջեր էին հողին զովութիւնը փլնառելով. ջուրերը կը խաչէին փոսերու մէջ. արտիրուն հողը պարաբը բացուած լայն կղակներով կը յօրանջէր:

Սաթենիկ, այդ օրը բռպիկ ոտքերով և մերկ բազուկներով, իրենց լաթերը թըրշէր, լուացեր էր իրենց բակին մէջ, և արևին կախներ էր ու ներս կ'առնէր, երբ զուրսը քալող սաքերու ծանր աղմուկ մը ականջին հասաւ. իր Արամն էր, որ իր ընկերներու օգնութեամբ հազիւ տուն կ'իշնար: Դող ելած, ի՞նչ կայ պոռալով, վաղեց և եղբայրը տեսնելով ընկերներուն բազուկներուն մէջ քաշկուտուած զրեթէ զիակի մը պէս՝ վերցուց զայն իր զօրաւոր բազուկներու վրայ, և տարաւ հանգչեցուց սենեակին մէջ գետնի վրայ, գլուխը բարձին դրած. — հիւընդցաւ, ըսին ընկերները, բան մը չէ, կ'անցնի Աստուծմով, պէտք եղաւ տուն բերել զայն: Սաթենիկ, յուղումը ծածկելով, դողահար ու աճապարանքով փոեց անկողինը և պառկեցուց զայն:

Արամին զլուխը կը ակներու մէջ էր. աչքերը արիւնի քակեր էին, քունքերուն զարկերը կը համրուէին ու կարծես կը լոսւէին: Սաթենիկ քացախը պաղ ջուրին

խառնելով կը դնէր զլիսուն ու ճակտին, որ կրակի վրայ եփող ամանի մը պէս կը շոգիւանար: Եւ տագնապի զողերով կ'ըսէր: ի՞նչ եղաւաղբօրս, այնքան առողջ կերեար այս առտու: Արամ աչքերը խփած, կը հեար միտյն, խօսելու ուժ չունէր: սրտիկը կարծես կուրած էր: «Դախ», անուշիկ աղբարս, կ'ըսէր Սաթենիկ հեծկլտալով, կարծես բոլոր արիւնը զլուխը լիցուեր է»:

Օրեր տեսեցին այս հիւանդութիւնը և տենդը, և Սաթենիկ ապրեցաւ անձկութեան անպատմելի ժամեր, շուարած առղին անդին կը վազէր, գեղ-գարման փլատուելով: ալ խոտ չմնաց որ չփորձէր, հընարք չժողուց որ չընէր: Հիւանդը օրէ օր էտ կ'երթար, կը հիւծէր: Եկաւ տաեն մը որ սիրուն Արամը չէր ճանչցուիր անկողնին մէջ: Սաթենիկին բերանը չէր բացուեր հացի պատու մը ծամելու համար: թուքն ու բերանը չորցեր էր, գիշերը քուն չունէր: ի՞նչ կրնար ընել, ա՛խ, Աստուած, իր եղբօրը կհանքը փրկելու համար: Կ'աշխատէր ու կ'աղօթէր, և խոր գիշերուան մէջ մինակ մնացած հիւանդին հետ որ ալ կորսնցուցած էր ինքզինքը, և կը զառանցէր միշտ, վերջին ապաւէնի մը պլուելու յուսահատական ճիգով, աչքերը առիւքին բարձրացուցած կը մրմնէր: «Ախ Աստուածամար, անուշիկ Աստուածամարս: լսէ ինձի, օզորմէ ինձի կամ անմեղուկիս, զիս մինուկ մի՛ թողուր աշխարհի վրայ: ինձի պահէ իմ անուշիկ աղբարս: գեռայնքան մատղուկ է, այնքան գեռատի: ի՞նչ ընեմ ես ապրիլը տուանց անոր, եթէ պիտի չապրի ան, տուած իմ հոգիս ա՛ռ, ա՛խ, պատրաստ եմ մեռնելու: բայց ի՞նչ պիտի ըսեմ հայրիկիս և մօրկանս: Աստուածամար, օզորմէ մեղի, մի՛ գարալկեր մեր արգեն պարպուած տունը»: Եւ կ'աղօթէր ու կուլար, և բոռնցքները ջլապիրէ կը դոցուէին կուրծքին դէմ, կարծես ձեռքերու մէջ պահած թանկ բան մը թող չտալու յուսահատական ճիգով:

Աստուածամարը լսեց անոր աղօթքը: սրտադողի չորս շաբաթներէ վերջ, հիւանդը բացաւ աչքերը, հալած թուչերը և փոսը ինկած աչքերը ցաւագին ժպիտով մը կծկեցան ու չողացին: Տինդը իջաւ: Սաթենիկ ու բախութենէն խելայեց՝ կը համբուրէր, կ'ուտէր կարծես ապրօբը աչքերն

ու երեսը, ձեռքերը կ'առնէր ձեռքերուն մէջ: իր կեանքէն բան մը հոսեցնելու համար կարծես անոր սպառաւած մարմինին մէջ:

Արամ անցուցած էր հիւանդութիւնը, բայց դժբախտ ճակատագիրով մը դատապարտուած էր անկողնի մէջ անցնելու իր կեանքին մնացած օրերը: մէջքէն վար չէր բուներ, անդամալոյժ էր:

Սաթենիկ կը զգար իրենց տունը հարուածող աղէտքին բոլոր ծանրութիւնը, եղբայրը պիտի ապրէր ողջման մը, թաղումի սպասող մեսելի մը պէս: Սակայն, արցունքները որ կը հոսէին այտերէն վար, կը խմէր զանոնք, սիրտէն մինչեւ կոկորդը բարձրացոյն վիշտը կը կլէր, աղքորմէն տեսնուելու վախով: Ինք աղբօրը կեանքը ուզած էր սակայն: և հիմա այդ կեանքը բանտարկուած կը զտնէր այդ զիակին մէջ, և որոշեց, ժպիտը դէմքին ապրիւ և երջանկացնել իր դժբախտ եղբայրը:

Արամ, սակայն, ա՛լ հին տղան չէր, զուարթ ու կայտուուն: փոխուած էր բուլորովին, և թախիծի ու արտմութեան մնայուն վարագոյր մը քաշուած էր անոր պայծառ աչքերուն խորը: «Բուրիկ, կ'ըսէր ան, երանի թէ մեսած ըլլոյի: Եթէ ասանկ պիտի ապրէի, չէր արժեր ապրիւ այս կեանքը: որչափ դժբաղդ ըրի քեզ, ա՛խ, մեռնէիս, կը գոչէր: սիրտը բերանը բերելով: «Մի ըսեր, անուշիկս, կը պատասխանէր քոյրը, մեղք կը գործես, և շատ երջանիկ եմ, քանի որ աչքերուդ արել կը բացուի ամէն առտու իմ նայուածքիս զէմ, քու ապրիլդ ինձի կեանք է»:

Հոռոփ խաթունը կ'երթար կուգար, կը մխիթարէր Սաթենիկը և ուժ կուտար անոր: «Հոգ մի ըներ, եաւըսուս, Աստուած ասանկ կամեցիր է, հոգ ընելով, տէրտի տէր կ'ըլլաս: Աստուած ամէնտուն ալ խաչ մը տուած է, աս ալ քու խաչդ է, լեղի է, բայց Աստուած մենծ է»:

Այս եղերական գէպքերէն երկու տարի վերջը՝ օր մը, երբ Սաթենիկը իր զրան առջեր կ'աւէր, Հոռոփ գուրուկը մօտեցաւ իրեն, հիւանդը հարցուց, ասդիէն անդիէն խօսքեր, վերջապէս: «Սաթենիկ, աղջիկս, ըսու անոր, մեղք ես, անուշիկս, փորձանքը կուգայ մեղի, բայց Աստուած նելք տուած է մարդուս, հայրիկդ (իր աշ-

մուսնին ակնարկելով) գիշեր ցերեկ վրադ կը մտածէ. «Ի՞նչ պիտի ըլլայ առ խեղճ աղջիկը», կ'ըսէ, բան մը կը խորհի, կիւճիդ չի զայ, ամա, եաւրուս, աղէկութեանդ համար է. «Արամը հիւանդանոց դնելը ամէնէն բարի բանն է, կը խորհի, հոն շատ լաւ կը նային, իրեն ալ ոտքը կ'արձըկուի, մինչեւ ե՞րբ ասանկ. իրեն ալ բարի խըսմէթ մը կ'ըլլայ, և երկուքն ալ կը շահալին»: Աինձի համար գէլ չէ մարդուս խորհածը. իրաւ որ սիրած շատ բարի է, մնդք ես, օրերդ ախով ու սեռվ պիտի անցնին ու

Սաթենիկին գլուխը կախ մնաց իր դրացիին այս խօսքերուն վրայ. և աչքերը արցունքէն պղտորած, ըստ անոր, «Մայրիկ, շատ չնորհակալ եմ բայց չեմ կը քնար ընել այդ բանը, աղբարս մէկ երկու օրուան շաբաթուան հիւանդ չէ. ես առանց եղբօրս կուշտ հաց չեմ կընար ուժել. չըլլա՛ր, չըլլա՛ր, հիւանդանոցը տունս է, ես եմ անոր հիւանդապահուհին. զիւտեմ, թերեւս ինձմէ աղէկ նային, բայց ես առանց եղբօրս չեմ կընար ապրիլ:

\* \* \*

Երկար տարիներ անցան այդ օրէն. Արամ պառկած է միշտ անկողնին մէջ. Սաթենիկ հիմա ճանթիկած ու փոխուած պառաւ մըն է, մագաղոթի չորութեամբ. ոսկորները կը համրուին: Եղբայրը, Արամ, ցերեկին միշտ բաց մնացած զրան դիմաց, անկողնին խօրէն, դուրսի արեին կը նայի. մագերը, մօրուքը ճերմըկած ճերուկ մըն է ան, երեսները թռումած ու կախուած. կը նայի աչքերուն տակէն, իր պառուած քրոջը. ա՛խ մը զուրս կուգայ իր հաստցած չուրթներէն, և կ'ըսէ յանձնիս ինքնիրեն. պաշտ, ինձի համար մընաց քուրս»:

Սաթենիկ միշտ զուարթ, միշտ ժըպտուն, միշտ ժիր, եղբօրը ամէն պէտքերուն կը հասնի, և իր առանձնութեան մէջ միշտ կ'աղօթէ սա. «Ա՛սուածամար, փառք թեզի, ներէ մեղաւորիս, աղօթքս լսեցիր, աղբարս ինձի ձգեցիր. մէկ աղօթք մըն ալ ունիմ թեզի. Աղբարս մինակ մի՛ ձգեր, ձեռքովս հողը դնեմ զան, և անկէ ետք միայն ես ալ վար դնեմ կեանքիս այս ծանր բեռը. հոգիիդ զուրպա՛ն, Աստուածամար»:

Երուսաղէմ

Գ. Մ.

## Խ Ա Կ Ա Բ (\*)

Բ.

Խունկը՝ ըստ Ազատ Կարոլիկ Եկեղեցւոյ

Հասկնալի է որ երբ Եկեղեցի մը պատշաճօրէն օծուած և հուլիրազործուած է, և սուրբ պաշտամունք ու արարողութիւնները կանոնաւորապէս տեղի կ'ունենան հոն, տանիկ Եկեղեցի մը ապաստանարան մըն է արդէն առօրեայ կեանքի հոսանք ու պայքարներէն և հասարակտեղիք մտահոգութիւններէն ու մտածումներէն յոգնած և ուժասպառ մտքի մը, տառուպած հոգիի մը համար. որովհետեւ անոր մթնոլորտը խաղաղութեան և անձնուիրութեան թըռաթուցումներով բնանարութեամբ ըլլալով միշտ բարերար պղղեցութիւն մը կը գործէ մարդուն վրայ: Սակայն և այնպէս, օրէ օր հոն եկող ժողովուրդը իրեն հետ կը բերէ նաեւ իրեն անհատական մտահոգութիւն և նեղութիւններէն մաս մը. անոնց միտքերը լիցուած կ'ըլլան արտաքին աշխարհի վերաբերեալ տեսակ տեսակ մտածումներով ու խօսքուրգներով:

Այն խօսքուրդ և մտածումներու համար չենք կընար ըսել թէ անպայմանօրէն զէշ և անբաղձակի կ'ըլլան, սակայն չենք կընար նաև ըսել թէ բնոյթով կրօնական կ'ըլլան: Հաւատացեաներուն մէջ կը գըտնուին նաև այնպիսիներ՝ որոնք ընկառուած են խղճահարութեամբ և այլ պատճառներով: Ուստի փափաքելի է որ Եկեղեցին մաքրազործուի նմանօրինակ թոթուացումներէն, զես կանոնաւոր պաշտամունքը չըսկած:

Ուրեմն, լաւ է որ պաշտօնէութիւն և դպիրները կարգով ու կարգապահութեամբ Եկեղեցի մտնեն և զրաւեն իրենց տեղերը: Իսկ աւելի լաւ կ'ըլլայ երբ սոյն կանոնաւոր և կարգապահ մուտքը լուրջ թափօրի մը ձեւ տոնէ. որովհետեւ ասով մաքրազործումի նախնական քոյլերը առնուած կ'ըլլան և ժողովուրդը զիւրութիւն ստա-

(\*) Տես Սեպ., 1930 Դեկտ. թիւր, երես 391: Կախուր Ա. մասը Le Coté Occulte de la Franc-Maçonnerie գրքի Էր. այս Բ. մասը Լաղուած է The Science of the Sacraments անուն գրքի:

ցած կ'ըլլայ ինքնամփոփուելու, միտքը հանդարտեցնելու և ուշագրութիւնը պաշտամունքին վրայ կեզրոնացնելու:

Այս աշխատանքը դիւրացնող ամենէն արժէքաւոր ազդակներէն մէկը խռունին է. որովհետեւ անիկա քահանային կամ եղիսկապսին կողմէն նախապէս օրհնուած ըլլալուն, արձակուող մուխը մաքրող և վերացնող ազդեցութիւն մը կը տանի ուր որ թափանցելու ըլլայ: Եպիսկոպոս մը թափօրով անցած պահուն իր օրհնութիւնը կը տարածէ ժողովուրդին վրայ խաչի նշանով: Քահանային վրայ չի ծանրանար այս պարտականութիւնը. սակայն աս ալ կրնայ մեծապէս օգտակար հանդիսանալ հաւատացեալներուն, երբ թափօրով քալած պահուն իր միտքը զօրաւոր կերպով կեղրոնացնէ խաղաղութեան գաղափարին վրայ, և օրդտազին փափաքի որ ժողովուզը մասնակից ըլլայ Աստուածային խաղաղութեան (երես 26-28):

Ասկէ յետոյ կուղայ Անգանը խնկարկելու գեղեցիկ արարողութիւնը, և հոսպէտք է պղտիկ բացատրութիւն մը: Այս սովորութիւնը մնացի հասած է Եկեղեցոյ առաջին օրերէն: Որիգենէս հայրապետը կը խօսի այս մասին: Խիստ իմաստալից է խռունի գործածութիւնը ան կը ծուռայէ իրը խորհրդանշան պատուելու նաև իրը մաքրիչ: Կը բարձրանայ Աստուծոյ առջև իրը ժողովուրդին ազօթքներուն և նուիրումին խորհրդանշանը. կը տարածուի Եկեղեցիին մէջ իրը խորհրդանշանը Աստուծոյ չնորհներու քաղցրութեան: Կը մատուցուի իրը յարգանքի նշան, ինչպէս որ սովորութիւն էր աւելի հին կրօնքներու մէջ: Կը գործածուի նաև մաքրագործումի որոշ և յըստակ գաղափարով: Առ այս քահանան անոր կը հաղորդէ սուրբ ազդեցութիւն մը այն նպատակ կամ պաշտօնով՝ թէ ուր որ թափանցէ անոր հոտը, ուր որ երթայ անոր օրհնուած մասնիկներէն ամենափոքը մէկ հատիկը, պէտք է հոն տանի խաղաղութեան և մաքրութեան նշանակութիւն մը և ի բաց վանէ բոլոր աններդաշնակ մտածում և զգացումները:

Առանց օրհնուելու իսկ լաւ է խռունին ազդեցութիւնը, որովհետեւ ան կը բաղկանայ ուշաղրութեամբ ընտրուած խէժերէ, որոնց թոթացումին աստիճանը թէե կա-

տարելապէս կը ներդաշնակուի հոգեկան և ջերմեռանգութեան թոթուացումներուն հետ, յայտնի կերպով ներհակ է զրեթէ բուրութիչ տեսակ թոթուացումներու: Մաղնիսացումը կը զօրացնէ միայն անոր բնակոն յատկութիւնները, և պարագային համեմատ ալ անոր կը հազորդէ մասնաւոր ծփանքներ: Ինչ որ ալ ըլլայ միշտ փափաքի է անոր զործածութիւնը կրօնական արարողութիւններու առընթեր: Ճանդանի փայտը (sandal wood) ևս ունի այն յատկութիւններէն մեծ մաս մը: Վարդի իւղին հոտը լաւ կ'ազդէ մարդուն վրայ, թէեւ բնոյթով բոլորովին տարբեր է:

Խռունի տեսակները հարիւրէ աւելի են, և բաղկացնող իւրաքանչիւր տարր մասնաւոր կերպով մը կ'ազդէ մարդուն մարմիններուն (Փիզիքական և ոչ-Փիզիքական, բրգի.) վրայ: Ինքնին զիտութիւն մըն է անուշահոտութիւններու պատրաստութիւնը, և թէ՛ բարի և թէ չար ազդեցութիւններ կրնան հրաւիրուի անոնց միջոցով: Եկեղեցիներու համար պատրաստուած զրեթէ բոլոր խունկերը լայն համեմատութիւնով կնդրուկ և լիրանոս կը պարունակեն, որովհետեւ փորձառութեամբ հասկցուած է որ ասոնք թէ՛ հաճելի և թէ ազդեցիկ են: Կնդրուկ կը զօրաւոր մաքրագործիչ մըն է. ան կտրուկ կերպով կը վանէ ամեն տեսակ կոշտ ու անմաքուր խորհրդագներ, և անհրաժեշտ է մասնաւորապէս այն տեսակ Եկեղեցիներու համար, ուր կը յաճախեն բաւականաչափ զարգացում չստացած անհատներ: Հանգարատարույթ անհատներէ բաղկացած համայնք մը ունեցող պղտիկ Եկեղեցիներու համար պէտք էն տարբեր բաղադրութիւններ որպէս զի ամենալաւ արդիւնք ձեռքբերուի:

Անձնութրութեան յատուկ խէժը լիրանոսն է: Ասոր հոտը ազդուօրէն կ'օգնէ նըւլիրումի ոգւոյն զարթնումին ուր որ կարելի է, եւ ոսյն ոգին կը զօրացնէ իրը պղտի նշոյլ մը կամ սկզբնաւորութիւն մը կայ արդէն:

Այս երկու խէժերու չափաւոր խառնուրդ մը կը բաւէ զործնական նպատակներու համար, և կրնայ իրը հրմ նկատուիլ երբ պէտք ըլլայ մասնաւոր յաւելումներ ընել մասնաւոր նպատակներու համար:

երբ բուրգառը և խնկամանը մօտենան, պատարագիւը զգալով մաս մը խունկ կը դնէ բուրգառին մէջ և կ'օրհնէ ըսելով՝ օրհնութիւ Անով որու փառքին համար պիտի այրութիւ»։ Եթէ եպիսկոպոս մը կոյ Եկեղեցիին մէջ, աւելի լաւ է որ անիկա օրհնէ խունկը, տրուած ըլլալով որ եպիսկոպոսը քիչ մ'աւելի ոյժ կրնայ հազարդել անոր քան ինչ որ կրնայ ընել քահանան։ Խունկի օրհնութեան պահուն ամենալաւ նպատակը որուն վրայ միտքը պարտի կեդրունաւ, այն է թէ անոր ծուխը ճամբան մաքրէ, թափանցէ ամենուրեք, եւ ներդաշնակէ ու հոգեկան ուղղութիւն մը տայ, բեռացնէ ինչ բանի որ հանդիպելու ըլլայ և Խունկը օրհնելու ատեն ես մտովի կը մաղթեմ որ անիկա շատիկ Տիրոջ ճամբան»<sup>(\*)</sup>։

Ցածախ կը հարցնեն մեզ թէ աւելի լաւ չը Աւար խնկամանին ամբողջ պարունակութիւնը օրհնել միանգամայն, փոխանակ զործածուելիք մասը օրհնելու շարունակ։ Այս պարագային մէջ խունկը այդշափ աղղոցիկ չըլլար, տրուած ըլլալով որ հաղորդուած մագնիսական ոյժը երկար ատեն չի կրնար մնալ խէժերու վրայ ինչպէս որ կ'ըլլայ մագնիսացուած կամ օրհնուած թանկագին քարերու պարագային։ Աւստի լաւ է որ խունկը օրհնուի ճիշդ այդ վայրկեանին երբ կը դրուի կրակի վրայ, որովհեաւ այս կերպով մագնիսականութեան հաղորդուիլ կը զուգացիպի խունկի հալելու ժամանակին հետ, որով աւելի լաւ կը միանայ անոր և հետեւրար աւելի օգտակար կը հանդիսանայ (երես 93-95)։

Աղեխամղրիա

ԼՈՒՍԱՐԱՐ



(\*) ա. Այս ըստը զրբին հեղինակն է որ Ազատ կաթողիկ Եկեղեցւոյ եպիսկոպոս մըն է։ բ. Հսկէ կ'ուզուի որ անանի ճամբայ կամ միտոլորս մը ստողձէ որպէս զի Տիրոջմէն եկող հոգեկան ոյժը անարգի եւ առանց խոչնդուի համատաշեան։

ծ. Թուզմ.

## ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՀԵՑԱԶՈՏԱԲԹԻՆ-ՆԵՐԻ. Պանուրին եւ Բնագիր, Հասոյ Գ. (8. Դեւնի եւեց Պամազիր, 9. Ղեւնզ եւեց եւ Մովսէս Խորենացի, 10. Հայ Բարգառակիլեւու Տամմածարը)։ Դեց. ձ. Ներսէս Արզ. Ակիմինան, Ազգային Մատենադարան, թիւ ձիւ. Վ. ինենա, Միթրարեան Տպարան, 1930, եւես 331. Փին 4 Ֆ.։

Ստուար հատոր մը, խցամիտ և մանրազնին ուսումնասիրութիւնն մը Ղեւնդի և ասոր ու Մ. Խորենացի առընչութեան մասին։

Հատորը Ազգ. Մատենադարանի սովորական ձաւակն ունի (12x20 մմ.), մաքուր թուղթի վրայ։ Երեք մասի կը բաժնուի. Ա. և Բ. Մասերը — մասաւանդ Բ. ը.՝ Խորենացի և Ղեւնզ — ամէնէն կարեռներն են և մեզ աւելի կը հետաքրքրէին, ուստի կ'արժէք քիչ մը ծանրանալ ասոնց վրայ։

Ա. — Ղեւնզ եւեց Պամազիր

Ղեւնզ երէց լ. գարու ժամանակակից եւ սովորագութեան մեր միակ պատմիչն է. անոր դործը շարունակութիւնը կը նկատուի Սերէսուի վերին գլուխներուն։ Համառօտ կը պատմէ Արարաց արցաւանքները դէպի Հայաստան։ Իր պատմութիւնը դրած է Շառուև Բագրատունի իշխանին հրամանով. ատոր համար է որ մեծ համակրութիւն ցոյց կուտայ Բագրատունեաց տոհմին հանդէպ և ընդհակառակը, յանիրաւի, հակակրութիւն՝ Մամիկոնեան նախարարութեան հանդէպ, որոնք Բագրատունեաց հակառակորդները կը նկատուին։

Ղեւնզի պատմութիւնը կ'ընդդրէ 640-790ի, 150 տարուան դէպքերը, զորս երկու նուագով դրի առած է. նախ 774-ին, մինչեւ այդ թուականին պատմութիւնը (Ա-Ղ, Դլիւ.), առա մնացեալը՝ 790-ին։

Հ. Ն. Ակիմինանի գովասանքները՝ Ղեւնզի պատմութեան մասին՝ քիչ մը չափազանց կը թուին։ Հայ ածուին մէջ նա առաջինն է, Սերէսուն ետքը, որ խելամուտ է պատմագրելու արտեստին, կը հշու պարագաները հասուն զատողաւթեամբ և կը ներկայացնէ դէպքերը համառօտախօս, ստուգաբան, իրապատշաճ, պատկերաւոր և վայելու արտայայտութեամբ (էջ 104)։

Ղեւնզ՝ իրըև ժամանակակից պատմիչ՝ ըստովագութեան մասին՝ քիչ մը չափազանց կատակէտով և ոճի վայելութեան կողմէ շատ ետ կը մայ Խորենացիէն։ Ահա թէ Գուրեան Ս. ինչ կը դրէ անոր մասին, իր ձեռագիր Հայ Մատենադարան։ Պամուրիւն-ի մէջ՝ «իրբեւ գրական աշխատութիւն մեծ արժէք մը չունի այն, վասընզի իր պարզ ու հնուակ ոճէն կրնայ մակարերուիւ՝ որ կըթական մեզի ծանօթ չըջանակէն»

դուրս առըրած պիտի ըլլայ ինքը. իսկ պատմական կամ ժամանակագրական տեսակէտով մեծ կարեսութիւն ունի իր աշխատութիւնը»: Թէ և Ն. Աղջերեան Հայկ Բառդիրքին մէջ Ղեռնդի ոճը կ'որակէ յատակ և ընտիր հայկարանութիւնը:

Հ. Ն. Ակինեան կ'ենթագրէ թէ Ղեռնդ կ. Պոլիս եղած է (Էջ 30), և Յունարէն գիտէ. սակայն, կը կարձենք թէ՝ չափազանցութեան մէջ կ'իյնայ, ինչպէս ինքն ալ կը խոստվանի իր գործին Յառապանին մէջ՝ ըսելով. «Հասազութիւններս կարող են զիս չափազանցութեան մէջ ալ գահավիժեց» (Էջ 11., նոյնպէս էջ 5.), և սկարելի է որ զոհ եմ պատրանքին» (Էջ 8.): Անշուշտ պատմիչ մը չի կրնար տեսած ու պարտած ըլլալ իր պատմած և նկարագրած բոլոր տեղերը. լուսի, տեամ և այլն, ականատինի վկայութիւններ չեն միշտ, այլ պատմելու ձև:

Հ. Ն. Ակինեան նախապէս կ'ենթագրէ թէ, 0մարի և Ղեռն խօսւրացիի (720-ին) թղթակցութիւնը «հաւանարար Ղեռնդ անձամբ հայացուց» (Էջ 31). և, իրեւ փատա, կ'ըսէ թէ Ղեռնդ գիտէ որ Մեւսեգիսոն (յն. Մէտօշաւ) հայերէն կը թարգմանուի Միջերկեալ (անդ.). սակայն յետոյ կը հարածարի այս ենթագրութիւններ (Էջ 89): Դուրեան Ս. կը ծանօթագրէ այդ մասին. «Ղեռնդի ոճէն կը տարրերի այդ թուղթին հայերէնը. ըլլայ այն թարգմանութիւն, ըլլայ սուսանուն հայ գրիչէ եւած:

### Բ.— Ղեռնդ Երէց և Մ. Խորենացի

Այս Բ. մասը՝ որ գրքին կէսէն աւելին կը զրաւէ՝ ամէնէն կարեսը մասն է գործին, և մեզ մօտէն հետաքրքրողը, վասնդի Մ. Խորենացին մեր Ընծայարանի աւարտաճառոն էր: 1930-ի սկիզբը արդէն յմցուցած էինք մեր գործը՝ երր Անահիտի մէջ (Նոր ՀՊՀան, Ա. Տարի, 1929. թ. 4, Էջ 67-77) լոյս տեսաւ Հ. Ն. Ակինեանի յոդուածը և՛լ. Խորենացւոյ ժամանակն ու անձնաւորութիւնը վերնագրով: Այս ուսումնասութիւններն եղակացութիւնն էր՝ թէ Մ. Խորենացի այլ անուամբ (alias) Ղեռնդ Երէց պատմագիրն է, և գրութեան թուականը կը գնէր 790—810-ին Մենք լուսանագի Գուրեան Ս.ի կարծիքը հարցուցինք այս մասին, ան իր գիտնականի վերապահութեամբ պատասխանեց. «Սպասէ տեսնենք, շատ նոր բան ըստուած է, սակայն քիչ բան ճիշդելած է: Անշուշտ անիկա կը զրագէր այս իրնեղով և եղրակացութեան մը պիտի յանդէր՝ մանաւանդ երը Հ. Ն. Ակինեանի խոստացութեամբ լոյս տեսնէր Հանդէն Ամսուեալի էջերուն մէջ: Գուրեան Ս. առոր չսպասեց, երկինք ուղացաւ. իսկ մենք այսօր այդ ուսումնասիրութիւնները ամփոփուած կը տեսնենք այս հատորին մէջ, որոնց մասին կ'ուզենք քիչ մը աւելի խօսիլ:

Անահիտի վերջին միացեալ թիւին մէջ Գ. Դառնիկ Ֆնագիեան և Արշակ Զօրանիան՝ հարող քննադատաներ՝ սարակուսելի եւ վիճելի կը նկատեն Հ. Ն. Ակինեանի նոյնացութիւնը՝ (Ղեռնդի և Մ. Խորենացի, եղիշէի և Սինա լե-

րան ճգնաւորին): Վերջինը կը գրէ. «Խորենացի շատ մեծ զրագէտ մըն է Ղեռնդի նիհար անձնաւորութեան մէջ սեղմելու համար, և եղիշէի լեզուն անհնար կը թուի որ Մինա լերան ճշնաւոր մը գրեր է կ. զարուն» (Անահիտ Բ. Տարի, թիւ 5-ն. Էջ 173 թ.):

Մ. Խորենացին մեր հին մատենագիրներուն մէջ ամէնէն շատ քննութեան և ուսումնասութեան առարկայի չէ, ասկայն անոր առաջարկութիւնը չէ լուսակացութեան համար առաջարկուածը դեռ բարովին չէ լուսակացութեան համար առաջարկուածը այս միայն է այդ փաստերը»: Բայց Մ. Խորենացին և Ղեռնդի կապակցութեան համ նոյնաւորական մասին ոչինչ բաւած է կը մինչեւ այժմ, միայն գ. Խարտիսեանց իր սուսերէն ուսումնասիրութեան մէջ ըստ էր՝ որ Խորենացիի Ալլը Ղեռնդէն բանաբաղութեան է, տարուելով այն տեսութենէն՝ թէ Խորենացին միշտ բանաբաղ է, երբ ուրիշ մատենագիրներուն հետ նմանութիւններ ունի եւ անա՞ Հ. Ն. Ակինեան կուգայ վաստակելու թէ Ողըը Ղեռնդի պատմութեան մաս կը կազմէ, և զիս աւելի յառաջ երթալով, կ'աւելցընէ՝ թէ Խորենացին և Ղեռնդ միհնոյն անձնեն Հ. Ն. Ակինեանի քննութեանը բանակացութեան է. Ողըը «բովանդակարքանք անյարից» է Խորենացիի պատմութեան և ժամանակին: անոր վերջաբանը չէ, այլ Ղեռնդի պատմութեան առաջին մասին իբրև վերջաբառն զըրուած է 774-ին (Ա-Դ), և թէ 750—774-ի զիգուածներն են զորս կը նկարագրէ հեղինակը Ողըի հնակեալ տաղերով. «Գառուն եւաւսուցան, անոնք անձեւայոց, առոնք ձեռնակարքը, յերկարացեալ, հողմք քարարք, խորշակարերք, ախտահաւակը, ամոքք հրընկէցք. Կարկտածուք, անձրիք անժամանակը և անպիտանք, ոգք գառնաշունչը, եղիմնարք կուլք. Չըսցն առաւելուն անօգուտ և նուազկին անհնարաւոր, երկրի անքրութիւնը զոտց պոտոց, և անաճելութիւնք կենդանեաց, այլ և սասամանն եւ զդրմանն եւ ի վերայ այսր ամենայնի խռովութիւն յամենայն կողմանց, ըստ այնմ թէ Զիք խալաղութիւն ամբարշտացաւ Այս տողերը կ'ակնարկին, կ'ըսէ, 772—3-ին Ասորական Միջազետքի մէջ մասնաւորաբար պատահած գէոդիքերուն և երկրաշարժին, զոր մանրամատն կը նկարագրին Սուտ Դիոնիսիոս թել-Մահարացի, Միքայէլ Ասորի, Ղեռնդ և ուրիշներ, որոնցմէ մէջքերուն կ'ընէ, որոնք համոզիչ կը թուին: Եւ կը յարէ՝ թէ Ողըին ոճը, բառամթերքը եալին մեծ նմանութիւն ունին Ղեռնդի պատմութեան հետ և Ղեռնդ է Ողըին հեղինակը: 790-ին, երբ Ղեռնդ իր պատմութեան կցեց 774—790-ի զէպքերը, Ողըը սեղակոխուեցաւ Պատմութեան Բ. մասին վերջը՝ զոյզն փոփոխութիւններով: Եթոյ է որ (790—810-ին) երբ նկատաւելով որ Խորենացիի պատմութիւնը անաւարտ և առանց վերջաբառն միացեր է՝ երկրորդ ձեռք մը Ղեռնդի պատմու-

թեան վերջարանը փոխադրած է Խորենացիի աշայց Պատմութեան վերջը, այն ատեն մուծած են մանր փոփոխութիւններ և յաւելուածներ (էջ 181):

Ազգին մէջ նմանութիւններ կան Խորենացիի  
դ. Գրքի 62րդ Գլուխյն հետ. Հ. Ն. Ակիննան զա-  
նոնք ուրիշ գրչէ Ներմուծուած կը կարծէ՝ ա-  
նոնց միջի առբնութիւն մը ցուցնիւր նպատա-  
կաւ, իրրե միհնոյն հեղինակի գործերը՝ Մենք  
համամիտ չենք Հ. Ն. Ակիննանին, եւ կը կար-  
ծենք թէ՝ արդարե անոնց ոճը հեղինակի նոյ-  
նութիւն կը ցուցնէ:

Հ. Ն. Ակբինեան Ղեռնդի և Խորենացիի պատմութիւններու ոճի տարբերութիւնը կը բացաւընէ անով՝ թէ առաջննը երիտասարգութեան զբած է հեղինակը, իսկ երիտրդը՝ ձերութեան, հետեւաբար զարգացած եւ զրչի վարժ տարբեր մէջ. Ոզքն ալ առաջնն մասին հետ զբուած է, այսինքն երիտասարգութեան, ուրիմն, ի՞նչպէս կ'ըլլայ որ Ոզքը իր ոճի եւ լեզուի բարձրութեամբ ո՛չ միայն Ղեռնդի պատմութեան հետ չի բաղդատուիր, այլ և Խորենացիի պատմութեան է՝ սիրուն, է՛ն առն ու զեղուն գլուխն է:

Հ. Ն. Ակինեան 9 հետերու մէջ նոյնութիւն կը տեսնէ Խորինացիի և Ղեռնդի քավ, և զանոնք մանրամասն կ'ուսումնասիրէ: Աւոնք են, — 1. Նոյնութիւն նկարագրի, 2. Բառագիտութեան, 3. Մտքերու արտայայտութեան, 4. Գաղափարակութեան, 5. Աշխարհագրական ծանօթութիւններու, 6. Գատողութեան և ըմբռութիւնութիւնը, 7. Ժամանակակից պարագաներու, 8. Միտումներու (համակրութեան և հակակրութեան), 9. Մեկնասի (Բագրատունեաց տունէն) (էջ 184): Բառագիտութեան իրերն օրինակ ընդարձակ մէջ քերութիւնը ըրած է բազմաթիւ հասարակի բառերու (էջ 188-203). սակայն, ինչպէս ինքն ալ կ'ըսէ: «Աւոնք անշուշտ միայն երկու հեղինակներուն առանձնայատուկ բառեր չեն, և ո՞չ ալ հազուագիւռ» (էջ 187), բայց կ'աւելցնէ թէ՝ ուշագրաւ է անոնց ստուար և յաճախակի կիրառութիւնը: Աւելի պէտք էր Յունաբան Դրագոցին կերտած բառերը ցուցնել երկուքին մէջ, որոնցմէ 2 հաս ունի, Բարեկարգութիւն (Ղեռնդ. 20, 114, և Խոր. Բ. 7, Գ. 5, 56, 90) և վերանցիք (Ղեռնդ. 41, Խոր. Ա. 9): Եւ Յունաբէն նախամանիկներու վրայ կազմուած ածանց բառերը (ներ, զեր, գեր, զեր, յար, չար, պար, տար և այլն նախամասնիկներով):

Ապօգարաբար հին մատոննազիրներու իրարմէկ  
ունեցած կախումը ցուցնելու համար կը քննուի  
և նկատի կ'առնուի անոնց նման բառերու կի-  
րառութիւնը, առիկա միշտ ճիշդ չէ. մանաւանդ  
ժամանակակից հեղինակներ՝ որոնք յաճախ միհե-  
նոյն գործոցին աշակերտած են՝ բնականաբար  
նմանութիւններ կ'ունենան բառագիտութեան  
լիզուի եւ ոճի, առանց սակայն միհենոյն անձն  
ըլլալու:

Խորենացի և Ղեղանդ երկուքն ալ համակիր են Բագրատունեաց Նախարարութեան և հակակիր Մամիկոնեաններու, քանի որ երկուքն

մեկնառան ալ առաջին տունէն է, եւ Մամիկոն-  
եաններ անոնց ախոյշաններն էին: Հ. Տ. Աղին-  
եան բնդարձակ քննած է այս հետը, թէեւ ու-  
րիշներ համամիտ չըլլան իր եղորակազութեան:

Ուսումնացիի Պատմութեան մեկնաբար՝ 481

« Հայոց Մարգարան » Ասհակ Բագրատունի ասպետը չի կրնար Ըլլալ անշուշտ, քանի որ այլևս բացարձակ և բնդունուած իրողութիւն է՝ թէ Խորենացին Եւ դարու Մատենագիր չէ, այլ թէ դարու Ռւաստի պէտք է այդ դարուն մէջ վիճուել անոր մեկինասը։ Հ. Ն. Ակինենանի հզրակացութիւնն է՝ թէ ան 806—816-ին «Անձեւացեաց» երկրին՝ այսինքն Կորճայք Նահանգին ընդարձակուած սահմաններուն տէրը Ասհակ Բագրատունին է» (Էջ 286)։ Եւ թէ Խորենացի Պատմութիւնն ալ այդ թուականներուն գրուած է, մօտաւորապէս 810-ին, հաւանաբար այդ Իշխանին արքունիքը՝ Կանգուար քիրզին մէջ (անդ)։

Խամի կամ Խորօնք զիւղի անունէն չի կրնաք Խորեացի կազմութիւն միայն Խորեն (Խորեն, — գ. Ինչպէս Աթէնք՝ Աթէնացի) կամ Խորեան բառերէն կրնայ շինութիւն և սակայն այդ անուններով վայր մը ծանօթ չէ պատմութեան մէջ: Աւրիմ պէտք է ուրիշ բացատրութիւն մը բանել, և Հ. Ն. Ակնինան երկու բացատրութիւն կուտայ, կամ Խորե խորեն (=իմաստուն, հմտուն), խորեն (խոր-ըն = ընթերցող) | Եփբեմ Խորըի| բառերէն, եւ կամ ուր ընդ խոր եանց Պատմութիւն Հայոց ։ Խոսքերէն (էջ 281), այս վերջինը քիչ մը քմահան մեկնութիւն կ'երեի: (Խնչպէս Խորենացին Աբժուռնիները կ'առաջարանէր Արծիւ — ունիս, Գիունիները զինի — ունիս ևայլն): Բայց, իրեւ վճռական խօսք, կ'ընէ, յամինայն զէսոս բառախաղ մը պէտք է ենթադրել «Խորենացի» յորչորչման մէջ, քան տեղուոյ անուն» (անդ): Սովորեն անունն ալ կը բաղկառէ Մոլուսէ Մարգարեին հետ, ան խօրայէլի ծննդարանութիւնը պատմած է, խորենացին ալ չայց լիհծաց:

Հ. Ն. Ակինեան կը խռոտանայ Խորենացիի  
մասին առանձին գըել:

Գ. Մասը (գրեթէ 40 էջ) Հայ Բագրատունի-  
ններու տաճմածառն է, իրքի կարիոր Խորենացիի  
և Ղեղանդի ուսումնաբիրութեան և անոնց մեկե-  
նաաններու ճշումնն համար։

Հ. Ն. Ակինենանի աշխատութիւնը խոհամբակ տքնաջան ու ուսումնասիրութեան ու պրոգումնաբար կնիքը կը կրէ, թէե, երբեմն, յանդուգն եղակացութեանց կը յանդի:

Այս կարեսը ինդրի մասին (Խորենացիի եւ Ղեռնգի Նոյնութիւնը) տեսնենք ուրիշ ձեռնահաքնագատներ եւ բանասէրներ ի՞նչպէս պիտի արտայայտուին:

ՍԻՐԱԿ ՎԱՆՈՒԿԵԱՆ

## ՍԻՐՆԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ամերիկային նախանձախնդիր ազգային մը հկեղեցական-ժիստական կանոններու վերաբերեալ երեք հարցումներ կ'ուզգէ մեզ՝ լուսաբանուելու համար, ի խրատ և յուղղութիւն այն հկեղեցականներուն՝ որ կ'անդիտահան անոնց մասին: Մենք իւրաքանչիւր հարցումին ստորև կը դրենք պատասխանը:

Ա.— Երես՝ ո՞նչ պարզ վարդապետ մը կամ մէկ խօսով արելայ մը չարալ բազով եւ զաւազանով պատարագի: — Վարդապետ երէ զաւազանի իշխանութիւն սասցած է կրնայ զաւազան առնել թէ՝ պատարագի եւ թէ՝ բարօդի եւ կամ հանդէսեր ժամանակ. իսկ երէ իշխանութիւն չէ սասցած, չէ կարող զաւազան կրել: Խոկ արելան չի կրնայ բնու զաւազան կրել. մինչեւ զաւազանի տուշութիւն՝ բանահայի նման կը պատարագէ: Չարալ բազ Շ. Վարդապետ կը կրէ ա'յն ատեն, երբ վիճակաւոր առաջնորդ է:

Բ.— Երես՝ վարդապետը տաղաւարենուց, այսինքն՝ Ծնունդի, Զատկի եւլ. օհեր բարզի ժամանակ Ս. Խորանի առջև արոռ դնել ու նսովի, ինչպէս որ նպիսկոպոսներ եւ պատրիարքներ կ'ընեն: — Պարզ վարդապետ, նոյն իսկ երէ առաջնորդ ըլլայ, բառով ժամանակ արոռ չի կրնայ նսիլ. միամ առաջնորդ եպիսկոպոսը արտօնուալ է: Խոկ պարզ եպիսկոպոսը արոռ կը նսի ձեռնադրութեան ժամանակի:

Գ.— Երես՝ վարդապետը կամ արելան պատարագի ժամանակ խօսի մը անզամ ուռչառ փոխել, բառ կամս: — Նուշառ փոխել կամայական սպառութիւն մ'է. չի զիցույթ թէ ի'նչպէս մետք է եկեղեցին մէջ, Եթաղաղեմայ եկեղեցին մէջ այդ սովորութիւնը զօյութիւն չունի. Ս. Պատարագի ժամանակի, երբ եպիսկոպոսը եմինիուն-արտախուռակները կը նոնի: Մրասացութենի: յառաջ, օւրշառ չի փոխեց, կը մնայ նոյնը: Պետք է զգուշանան անոնք՝ որ անգիտութեանը կը հետեւին այս տեսուկ զեղծումներու եւ զայրակութիւն կը պահանջեն: Եկեղեցական նախանձախնիքը պէտք է ըլլան նայ եկեղեցւոյ կարգ ու կանոնին, եւ տիպար նանդիսանան պարզախուռակներան:

## ԽՈՒՅՀՈՒԲԴ ԵՒ ԽՈՍՔ

Ժողովուրդին առաջինութեան համար շամաշիսեցի: սկսենքուն համար՝ բաւական իսկ հանոյին համար՝ սակա:

\*

Մենք չեմ ճանաչան Աւետարանը ինչպիս որ պէտք է, և զայն ուսանելու արզելի կը դնի մեզ զայն զիտակ կարծելին:

\*

Մարդերը կառավարելու համար սահմանուած իշխանը պարտի ճանաչալ մարդերը:

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԸՆՏՐԵԱԼ-ՊԱՏՐԻԱՐՔԻՆ  
ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ

**Ա.մ.ն. Տ. ԹԱՐԳՈՎ ՄԵՐ. ԱՐԵՒԱՐԱ. Պատրիարքականի Ս. Արքունոյ Պատրիարքը ընտրուած ըլլակը հաղորդուած էր Պաղեստինի Կառավարութեան, Նորին վեհակառութիւն Թագաւոր կայսեր հաստատութիւնը ստանալու համար:**

Ցիշեալ հաղորդագրին ստացման առթիւ երրուսազէմի Փօխ-Կառավարի Մր. Սուլմանէ հետեւալ պաշտօնագիրն ստացուած է:

(Թարգմանութիւն)

ՊԱՇՏՈՆԱՑՈՒՆ  
ՆԱՀԱՆԳԱՑԻՆ ԿՈՄԻՍԵՐԱՅԻԹԱՅԱՆ  
ԵՐԹՈՒՄԱՀԵՄԻ ԲԱԺԻՆ  
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

Թիւ 9974/10/9

23 յուլիս 1931

2երդ Գերապատութիւն,

Պատին ունիմ ակնարկելու 2եր Գերապատութիւն 11042/15 համար 17 յունիսի նամակին, եւ յայնիւր թէ ինձի հրահանգուած է տեղեկացրել 2եր Գերապատութեան թէ նորին Վ. Սամութիւնը (Բարձր Կոմիսեր) սասցած է նոյն Պատրիարքի մ'թերութիւն յաջող ընթացին տեղեկացրի, եւ կը բազմայ ընտանաւուի Պատրիարքաւունի Վարչութիւնը՝ Հայոց Եկեղեցւոյ այլամի ականաւոր ներկայացուցիչ մը թնար ըլլակն առիրավ երավադիմի Հայոց Պատրիարքի պատկառելի եւ կարեւոր պատօնին համար:

Նորին Վ. Սամութիւնը գրելու վեց է Պատական Սեկրետերին (Secretary of State), սահման համար Թարգման Արեւապիկոպոսի թնարութեան նաստաւութիւնը՝ նորին Վ. Ենափառութիւնի թագաւորին կողմէ:

Պատին ունիմ ըլլակը

2եր Գերապատութեան ննապանդ ծառակ

Գ. ԱՊԻՆԱՐԱՆ

ՓՈԽ-ՆԱԽԱՆԱԳԱՅԻՆ ԿՈՄԻՍԵՐ  
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ԲԱԺԻՆ

Նորին Գերապատութիւն  
Տեղապահ Հայոց Պատրիարքաւունի  
ԵՐՈՒՍԱԼԵՄ

Թ Ա Ր Գ Մ Ա Ն Զ Ա Ր Ց Ց Ց

**Մերս Թարգմանչաց Սահմակայ և Մեսրոպաց տօնին առթիւ գրական հանդէս մը տեղի ունեցաւ ժամանգաւորաց Վարդարանի սրահին մէջ: Հանդէսը մտաւուրածան հանդամանք ունենալով՝ ժողովադական բազմութեան փոխարէն մտաւուրականերու եւ դպրոցականներու կողմէ գրաւուած էր սրահը:**

Նախագահեց Տ. Մկրտիչ Սրբազնա Ազաւանունի կարգաւ խօսեցան՝ կարձ կիրովով, Տ. Կիւրեց վարդապետ, որու նիւթն էր՝ թրի Գիւտիշ Հրաշաւթքը: Տ. Նորայր Վարդապետին էր՝ Ասուածածունչի թագմանութիւնը: Տ. Տիգրան

վարդապետ Ս. Մաշեցը ներկայացուց իրքեւ  
Քրիստոնեայ Սուբբրութ Տ. Ս. Սիռն վարդապետ ծանո-  
ւացաւ Դրի Գիւտին պատճառներուն և ար-  
գիւնքներուն վրայ Խոկ Տ. Զգօն վարդապետ,  
զքի Գիւտին, իբրև Քրիստոնէական քործ, թուեց  
հայ ազգին պահպանման բերած նորատառները:

Ընծայտանի ուսանողներէն Տիր. Պազարոս  
Արքաւագ կարգաց թարգմանիչներուն ուղղեալ  
գեղեցիկ ներքոց մը և զան նաև արտասանու-  
թիւններ՝ ժառա. Վարդարանի աշակերտներէն Պ.  
Պ. Արշակ Դալսուտեանի և Կարապետ Թնդուկ-  
եանի կողմէ, և Սրբոց Թարգմանչաց Վարդա-  
րանէն՝ Օր. Վ. Տէօքմէձեանի և Պ. Թ. Ցովհան-  
նէսեանի կողմէ:

Նախագահ Սրբազնը վեակման խօսքն ըրտա, ձանքանակալով մտքի մշակներուն զնահատութեան պէտքին վրայ:

Թէկ քիչ մը երկար՝ բայց մեր ազդին երկու  
լիձ վաստակաւորներուն յարգանք մ' ըրած լր-  
լալու գոհունակութեամբ մեկնեցան հանդիսա-  
կանները, զբի գիւտի արձէքին մասին նորոշ-  
ուած զգացումներով:

## ԴՊԲԸՆՎԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԻՒՆՆԵՐ

Բնածայաբանի, մառանիքաւորաց վարժաբաննի  
և Ա. Թարգմանչաց վարժաբաննի քննութիւննե-  
րը, ըստ սովորականնին սկսած յուրի 16-ին և  
վերջացան 26-ին:

Տերանայի քննութեանց ներկայ գունուեցան Տեղապահ Արքազանը, Միաբանութեան անդամներ և ուրիշ հիւրեր:

Դպրոցական տարեւոյն աշխատութեանց արդիւնքն ըստ ամենայնի յաջող էր և քննիչներու մեծ գուռնակութիւն պատճառեց։ Դպրոցաց Տիեզրէ Հոգ. Տ. կիւրեղ Վարդապետ եւ ուսուցիչներ ամէն ջանք թափած էին իրենց կարելի լաւագոյնը ընելու, եւ ժայլուն գործ մը կատարելու համար։ Աւանող աշակերտներու ալջանասիրութիւնը դնահատելի էր ամէն կերպով։

Այս տարի դպրոցական ընթացքի մէջ մըտցուած նոր նիւթերէն մասնաւորապէ գնահատութեան արժանի եղան Պազմատինի հնագիտութեան գասը և ժամանակագրութիւնը, որոնցմէ ումանգ շատ յաջող էին:

ԱՐԱԿԵՐՁԻ ՀԱՆԴԻՇ

Սբրոց թարգմանչաց վարժարանի և Մանկապարտէզի ամազգերին Հանդէսը տեղի ունեցաւ 26 յուլիսին, նախագահութեամբ Տեղապահ Արքապան Հօր:

Մանեապարտէզի պղտիկներուն և Նախա-

կը թագավորանի աշխակերպունեքը ուն կողմէն եղան արտապահութիւնները, որոնց մէջ է կայի նաև անգլիակն և արաբակերէն կուսըները:

Հաստ գեղեցիկ և հաճելի էին մասնաւորապէս Մանկապարտէզի խաղերն ու մարզանքները, դորս կատարեցին հրէշտակային համագույնական հերթ հագած սիրուն պղտիկները:

Եղան նաև ոլոտչան ուղիղներ, և խօսք՝  
Տեսուչին կողմէ:

Հանդէսին յայտագրին վերջանաւէն յետոյ  
տեղի ունեցաւ Վարդարանի վիճակահանութիւնը  
200 գեղեցիկ և արծէքաւոր կտրոներու համար  
(1000 տամակներու վրայ), զոր Ս. Թարգման-  
չաց սանութիւները դորձած էին տարբաւան ըն-  
թացքին: Նախորդ տարիներու վրայ նոր առա-  
ւելութիւն մը կը ներկայացնէին այս տարբաւան  
կարգ մը ճաշակաւոր ճնաւագործները՝ իւղաներ-  
կոյի և սոկեզօծումով կտրարւած:

Գրքախտաբարք Ժամանակագրությունը սրբակը վիճակը  
և կամ էր խուռան բազմութեան համար, և շատ  
մը քրդայ ազգայինները ասփառութեան ետ գտա-  
նալ և զգիլուցցան ժամեր տեղու այս թանկապին-  
չութեանը, որ միններն ասեն միջնց մըն էր ի-  
րենց տեսնելու վարժապահնի և Մանկապարտէ զի-  
վարչութեան կատարած աշխատանքները:

Որպէսզի սակայն չզրկուին հանգէսին առ-  
թած հաճախքէն անոնք՝ որպէս ներկայ չիցան  
ըլլալ 26 յուլիսին, պէտք տեսնուեցաւ կրկնել  
զայն, կարդ մը երկար մասերու զեղչաւմով, օգ.  
2-ին կիրակի օրը, այս անգամ սակայն Վար-  
ժարանի բակին մէջ, ուրի օգը զավ և տեղը ըն-  
դուակի ըլլալով՝ հաճախազբութիւնը լիսվին

Յայուղգրին լրանալէն ետք՝ կատարուեցաւ անցած դպրոցական տարսւան ընթացքին աշխատամիրութեան եւ յառաջդիմութեան մէջ առաջնորդութիւն շահած Ա. Թարգմանչաց Վարժարանի աշակերտաներուն մրցանակարացնութիւնը, Տիգառական Սրբադան Հօր ձեռամբ։

Առեւ կաք տեղի ունեցաւ վարժարանի Հայ Արքիներու զրոյի ուղևութիւնը, օրհնութեամբ Հայագաւաճ Սրբազնանին:

Սբրոց Թարգմանչաց Հայ Արիները Պազեստ-  
տինի 20րդ սկառուտական խումբը կը կազմին, և  
կազմակերպուեցան վերջինս, Վարժարանի երի-  
տասարդ ռ. ռ. սուսպիշներէն Գր. Գրեթ Տարաբեկանին  
ջննժերուն չնորջիւ, որուն եւ անանցն ու աշխա-  
տասիրութիւնը այս, որպէսն մէջ՝ ամէն գնահա-  
տու մէնան իրաւակս արժանի է:

Դրայի տըւչութենէն ետք խումբը կատարեց խաղեր, զանազան տեսակ բռնդեր շինելով որոնք ծափակարուեցան ներկաներուն կողմէ

Հանդիսականները մենքնեցան չորսհակալու-  
թեամբ և լաւագոյն տրամադրութիւններով հան-  
դէպ Ա. Աթոռուին, որուն վրայ կը ծանրանայ-  
վարժարաններու ամբողջ հագը, և Տեսուչ Կիւ-  
րեզ Վարդապետին՝ որ իր կարելին չխնայեց ան-  
ցած տարւոյն ընթացքին՝ Վարժարանները լա-  
ւագոյն արդիւնաւորութեան մը մէջ զնեկու հա-  
մար :

### ՎԱՐԴԱՎԱՐԻ ՏԾՆՅ

Բայտ Հին Տոմարի յուլիս 19-ին կը հանդիսի վարդավառի քրիստոնէական մեծ տօնը, որ հայկական յիշատակներով ալ զուգորդուած է:

Այդ օր Ս. Յակոբեանց Տաճարին մէջ պատարագեց եւ քարոզեց Գեր. Տ. Մկրտիչ Սրբ. Եպո. Ազաւունունի, բնարան ունենաւով՝ Այլակերպութեան Լերան վրայ Տեսան մերոյ Քրիստոսի խօսքերէն «յատի կացէք եւ մի՛ երկնչիքք»:

Չուր սրակելու հեթանոսական սովորութիւնն ալ քրիստոնէական իմաստով մը՝ կը պահուի Սուրբ Երուսաղէմի Հայոց վանքին մէջ, եւ Անդաստանի Աւետարանին ատեն վարդապետ մը ուշանի փառնջով մը վարդի ջու կը սրսկէ առանձին առանձին հասի մէջ գտնուող եկեղեցականներուն, և յստոյ յուսարարը նոյնը կ'ընէ ժողովուրդին, ինչպէս արդէն նկարագրուած է 1928 տարուայ Սիսն-ի օգոստոս-սեպտ. թիւին մէջ:

### ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Երջանկայիշատակ Դուրեան Պատրիարքի Յուլիանին առթիւ եղած նույրատուութեամբ կառուցուած Կիւղէնկեան Մատենադարանին շինութիւնը բոլորովին աւարտուած է, և երջանկայիշատակ Տ. Եղիշէ Դուրեան պատրիարքի գիրքերը ամբողջութեամբ փօխաղբուած են, իսկ փանքի գիրքերն ալ հետզհետէ պիտի փօխաղբուին գեղեցիկ և արդիական այս չէնքին մէջ, որ ուստինասիրութեան և մտաւորական աշխատանքի մեծ գիրքութիւն պիտի ընծայէ Միարանութեան և ինձայարանի ուսանողութեան:

Պաշտօնական բացումը տեղի պիտի ունենայ Ս. Աթոռոյ նորընտիր Պատրիարքին գահակալութենէն ետք:

### ՄԵԵՑԻ ԼԱՐԱԽԱՂԱՅ ՄԸ

### ԵՐՈՒՍԱԼԻՄԻ ՄԷԶ

Նախորդ ամսուն (յունիս) 28-ին, Երուսաղէմ եկած Մշեցի Պ. Գրիգոր Աւագեան լարախալի ներկայացում մը տուա ժառանգաւորաց Վարժարանի բակին մէջ, և տեղույս հայութեան հետաքաղաքական բարքարականիկ յիշատակներ արթընող վայելք մը պատճառեց, կատարելով զանազան խօստ ճարպիկ և գտաւարին խազեր:

Այս ներկայացումը այսուեկ կ'արձանագրենք անոր համար որ գաւառացի հայուն, մանաւանդ Տարօնեցին համար լարախաղը կրօնական հանգամանք մը ունեցած է կարծես: Ահա՝ քանի մը տողեր հնահատակ Գրագէտներու Բարեկամներու վերջերս հրատարակած Գեղարք Տ. Կարապետանի Տարօնի Աշխարհ՝ դորձէն:

«Փէկիվան», էդ ագամորդին ինչլաւ թէ բացանց է որ կանփէ թելին վրայ կը խաղայ, կ'ըսէք մէկն: — Աերին իծու — սատանի մաղ կայ հե-

տը, կը նկատէր ուրիշ մը: — Ցիսուս Քրիստոնէ, ձէն կուտար սպիտակ վար կին մը, տարուենիր, զես չէք գիտեր — մեռնիմ իր սուրբ զօրութենին՝ Ս. Կարապետին նունարովն է...»:

Նաև, այն հոյակապ եօթն անուան տէր Սուրբը որ ... նունա կը պարգևէ աւուղիւուն, վիենիվաններուն նալ-փառաններուն արքայի աններուն, որք տօնական օրեր իր մուրասամուր զարկեանը գալով, եւ ցոյց զնելով՝ իրենց չնորհը կը կանչեն, կը դուշանեն զինքն, իր բարձրիկ գմբէթներն, մարմար գերեզմանը և խնկելի տաճարը»:

Վերջապէս Գեղամի լարախաղացներու նկարգրութիւնը ամբողջութեամբ կը պատշաճէր Երուսաղէմի գաղութին համար ցոյց զնողը այս լարախաղացն ալ:

### Գ Ա Յ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Երուսաղէմի Առեւտրական Սինեակի նախագահ Մր. Էջտան Շելիի ծննդեան եօթանաւուամեմնեան առթիւ, յուլիս 9-ին, քաղաքիս Պանդոկին մէջ տրուեցաւ թէլասելան մը, որուն ներկայ գտնուեցաւ Պատրիարքարանի կողմանէ Հոգ. Տ. Կիւրեղ և Ա. Թարգման Հոգ. Տ. Պարգևի գաղութաղետները:

● Յանանական Ազգային Տօնի տարեղարձին առթիւ, Պատր. Տեղապահ Սրբազն համար, հետո ունենալով Ս. Աթոռոյս Դիւանապետը, յուլիս 14-ին չնորհաւորական այցելութիւն մը տուալ քաղաքիս Դաղդիսական Պ. Ընդհ. Հիւպատոսին:

● Եղիպատրինակ Արանանցի յայտնի Բանասեղդ Խոլիի Պլ. Մուրրանի տեղս այցելութեան առթիւ ի պատիւ իրեն թէյասեղան մը տրուեցաւ Երուսաղէմի Քաղաքապետի Գնահական Ֆախիրի Պէյ Նէշալշիպիի կողմէ՝ իր բնակարանին մէջ, յուլիս 18-ին:

Պատր. Տեղապահ Սրբազնը, հետո ունենալով Ս. Աթոռոյս Դիւանապետը, ներկայ գլուխուեցաւ սոյն թէյասեղանին:

● Պատր. Տեղապահ Սրբազն, հետո ունենալով Պատրիարքարանին Դիւանապետը, յուլիս 21-ին հետու ետք ներկայ գտնուեցաւ Պաղեսամինի Վասիլ. Բարձր Կոմիսիոնի ապարանցին մէջ տրուած թէյասեղանին:

● Եթովորիս Ա. Հայքի Սիլամէ Կայուք ծննդեան առեղեարձին առթիւ՝ Պատր. Տեղապահ Սրբազն, հետո ունենալով Ս. Աթոռոյս Ա. Թարգման Տ. Պարգև Վարդապետի ապարանցին մէջ տրուած թէյասեղանին:

# ԱԶԳԱՊԱՏՈՒՄ Ա. Բ. ԵՒ Գ. ՄԱՍ

Նկատելով թէ նանգուցեալ Տ. Ժաղաքիա Արքեպոս. Օրմանեանի այս հոյակապ աօխատոքեան Գ. Մատը (Երուսաղէմ սպուած) զնողներէն շատեր կը ցանկան անենա; Առեւ նոյնին Կ. Պոլիս սպուած Ա. Եւ Բ. Մասերը, Ա. Արքուոյ Վարչութիւնը ամբողջութեամբ ծախուառաւ այդ հատուները եւ ինիշապեց Երուսաղէմ:

Այժմ Ա.ԶԳ.Ա.ՊԱ.ՑՈՒՄի և ենք հասուներուն կեղրոնատեղին ըլլալով Ա. Արքուոյ Տպարանը, զանոն անենալ փափախողները կրնան դիմել նետեւեալ հասցէին.

Imprimerie du Patriarcat Arménien, JÉRUSALEM, Palestine

Գիր Է՝ ամէն մէկ հատուի մէկ Անգլ. սրբութիւն կամ 5 Տոլա:

ՄԱՄՈՒԼ 804

## ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՈՒՍԱԼԵՄ

ՆԿԱՐԱԳԻՐ ԱԹՈՌՈՑ ՄՐԳՈՑ ՑԱԿՈՐԵԱՆՑ

գրեց՝ ՄԱՂԱՔԻԱ ԱՐՁԵՊՈՍ. ՕՐՄԱՆԵԱՆ

Վարչական Պատուիրակի պահօնով Երուսաղէմ իր բնակութեան օգտուելով՝ երջանկայիւատակ Տ. Օրմանեան Մրգազան 1915 ին գրած է այս հատորը, որ տանը երը զլուկներու կամ 151 հատուածներու մէջ կը բովանդակէ Ա. Յակոբեանց տաճարին ու վանքին եւ յարակիցներուն մանրամասն նկարագրութիւնը, ինչպէս նաև նկարագրութիւնը Ա. Հրեսակապեաց եւ Ս. Փրկչի վանքներուն: Ունի առանձին տեսութիւններ Երուսաղէմի Արքուին վարչական, վանական, եկեղեցական ու ուսումնական կեանքին եւ այդ ուշանին տիրող վիճակին վերաբերմամբ:

Հոգելոյս Հեղինակին անունը գրաւական մըն է գործին շահեկանութեան, եւ տարակոյս չկայ թէ սիրով եւ նանյեով պիտի կարդացուի ներկայ հատու բարեպատ ուխտաւորներու եւ Հայկական Երուսաղէմով նետարերուող մերազնէից կողմէ:

ԱՌԱՅՈՒԹ ԳԻՐՔԵՐ

ԵՌԱՋԱՅՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹԻՒՆ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ

(Ա.Ր.Ա.Կ.Ա.Ն ԽՈԽՄԲԻ ՀԱՄԱՐ)

Լ. Մ. ԶԻԼԻՒԿԻՐԵԱՆԻ

46 Երես՝ մահուր եւ յատկ վիմատիպ, 8°.

Այս գործը պատրաստուած է տեղական գործածութեան համար՝ եւ անոր  
մէջ կը պակսին գործիական երաժշտութեան ձայնագրութիւնը եւ դպիրեալ  
բաժինէն զատ միւս մասերը։ Բայց որովհետեւ աւելի օրինակներ սպառ են՝  
փափախողներուն կը վաճառուի Մէկսիկիլ ժիլին։ Գիմել՝

Imprimerie du Patriarcat Arménien JÉRUSALEM

ՔԻՉ ՄԸ ԵՐԿԻՆՔ

ՎԱՀՐԱՄ ԽՈՖԵԱՆ

1931, Նիւ Եօրկ. Երես 60. գին մէկ դոլար.

Հայրենաշունչ թերուածներու գեղեցիկ հասոր մը։

ՏԱՐՕՆԻ ԱՃԻԱՐԴ

(ՊԱՏԿԵՐՆԵՐ ԵՒ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ)

ԳԵՂԱՄ ՏԵՐ - ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Հրատարակութիւն՝ «Նահատակ Գրագէտներու Բարեկամներ»ու։

Մատենաւար թիւ 3, Երես 340, Տպա Պարիս. 1931

Գաւառական գրականութեան յաւագոյն էջեր՝ արտասպուած։

ԹԵՒԱԿՈՐ ԶԻՆ (ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԱԾՔ) Հեղ. Հ. ՀԱԿԹՈՐՅԱ, ՊԱՀՈՒ

(Մարդ մը որչափ հողի պէս ունի) Հեղ. ՏԱԼՎԱՏՈՅ Թրզ. Լ. Պ. ԳԱԼԵՄՔԵԱՐԵԱՆ. Պատահին Գրադարանը, Հասորներ Թիւ 3 և 4. Երես 24 և 35. Գին՝ իւրաքանչիւրը 1 նզ. Գան. Տպա. Սահակ-Մեհրուպ, 25 Ch. Tewfik, Գանիրէ։